

# QUESTORUM

TESTIMONIIS APPENDICIBVS

PLUR

TESTIMONIO

CIVILIA TESTIMONIA ET

158.

2004

2920

1225-444

# ՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՎԵՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Խ. Ա.

## ՀՊԵՏՈՒՄՆԵՐԸ

ԵՎԵՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ա. Ա.

ԿՐԵԱԿԱՏԱՐԱԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ ՎԱՐԱՅԻ-  
ԹԵԱՄԲԻ ՔԱՂԻ ՄԵ. ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱ-  
ԹԻԿԱՆԵՐԻ ԱՐԱՑ ԿԵԿԱԿԱՅՈՒՆ  
ՑԱՅՏԱՐԱՐԱԹԵԱՆ ՀԵՂԱԿԱՆԻ.

---

## ՏՊԵԱԼ

ՀԱՄԱԿԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇԱՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆ

## ՀԱԼԱՃԵԱԼ

ԱԽԵՎԱՐԱՆԵՐՆ ՎՐՈՍՈՒՆԻՑ

Ի ՊԵՏՈՒՄՆԵՐՆԵՐՆ

Տ. ՄԱՏԹԵԱՆ ԱՐՔԱՊՈՒԿՈՒԱՆ

ԿԱՍՏԵՎԱԿԱՆՈՒՈՒԱՆ

---

## Ի ԶՄԻՒԹՈՒԱՆ

Ի ՑԱՅՐԱՆ ԿՈՒՆԿԱՆՈ ԿՐԻՖԱԿՈՒ

1846

619

9842-52

284





Պատրաստ եղիք պատասխան տալու ամէնուն , որ ձեր ունեցած  
յոյսին պատճառով կը արցունէ : ա Պիտ . գ . 15 :

Երազ ունեցող մարդարէն թող իր երազը պատմէ . և ով որ  
իմ խօսքս ունի նէ՛ թող իմ խօսքս համարտովթիւնով պատմէ .  
յարդը ցորենին քովք չ' նչ է՛ կըսէ Տէրը : Երեմ . իշ . 28 :





# ՊԵՏՎՈՒԹԵԱ

ԵՐԵՎԱՆԻ

ՅԱՅՏԽՐԱՐՈՒԹԵԱՆ



ՅԵՐԳԻ ԵՒ ԱԽԲԵԼԻ Վ. ՕՖԵՅՅԵԱՆԻ

ՄԵՆՔ՝ Հայազգի հալածեալ քրիստոնեայքս  
տուներնուս խանութներնուս վրուն-  
տուած, գործքերնուս արդիլուած, ապրուստ  
ճարելու ամէն կանոնաւոր և օրինաւոր մի-  
ջոցներէն զրկուած, և օր ըստ օրէ վնաս-  
ներու և նեղութիւններու տակ ինկած, մեր  
այս քաշած տառապանացը սաստկութեան  
ժամանակը՝ հետևեալ նամակը մեր հալած-  
չին՝ Արքազան պատրիարքին խրկեցինք:

## Ա եշափառ Տէր

Ո սօրերս մեզի պատահած հալածմունքը՝ զբր-  
կողութիւնը՝ զրպարտութիւնները և կրած  
վնասներնիս կրպարտաւորեն զմեզ ձեր Տէրու-  
թեանը բողոքել . քանզի մենք որի՞ պիտի եր-  
թանք , եթէ ոչ մեր սիրելի Վզգին . որ իրքեւ  
թշնամի կարծելով իրեն՝ կըմերժէ մեզ եկեղե-  
ցիէն , և իր անդամները ըլլալու արտօնութիւն-  
ներնուս կըզըկէ . և որովհետև մենք չիմա Վզգին  
մէջ իրքեւ անհաւատ կամ հերետիկոս կամբաս-  
տանուինք և որ իրաւունք կըսեպէք նզովել մեզ  
ու բանազրել , մենք այ պարտաւոր կըլլանք մեր  
ճշմարիտ հաւատացեալներ և ճշմարտապէս Քրիս-  
տոսի Եկեղեցին անդամները ըլլալնիս խոստովա-  
նիլ՝ Քրիստոնէական ուղղափառ դաւանութիւն-  
նիս ցուցընելով :

Վենք կըհաւատանք և կըխոստովանինք Վան-  
նասուրբ Երրորդութեան և միոյ Վատուածու-  
թեան Հօր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ . մի  
Տէրութիւն՝ մի Կամք՝ մի Խշնանութիւն :

Կըհաւատանք մեր Տէր Յիսուս Քրիստոսին՝  
որ է կատարեալ Վատուած և կատարեալ  
Վարդ . ու կըդաւանինք զանիկայ մի միայն  
Փրկիչ աշխարչի և ճշմարիտ Քահանայապետ և  
Վիշնորդ ու Բարեխոս հաւատացելոց , և գլուխ  
իր Եկեղեցին . որ և ինքը պիտի գայ դատելու  
կենդանիները և մեռեալները . և արդարութեամբ  
հատուցանելու արդարոց կեանք յաւիտենական և  
մեղաւորաց տանջանք յաւիտենական :

Կըհաւատանք Հոգւոյն Արբոյ որ է Վնեղ և  
կատարեալ Վատուած , և աղբիւր ճշմարտութեան ,  
որ խօսեցաւ օրէնքներով ու Վարդարէներով և  
Վատարանով , որ և ինքն է առաջնորդ և միսի-  
թարիչ քրիստոնէից :

Արհաւատանք Վատուածաշունչ Ուրբ Գրոց  
Հին և նոր կտակարանաց , որ է կատարեալ կանոն  
Եկեղեցւյ . և անոր մէջ պարունակուած բոլոր  
վարդապետութիւնները և կանոնները և խոր-  
հուրդները բոլորով սրտիւ կընդունինք . և անկէ  
սորված պարտաւորութիւններնիս ամենայն հաւա-  
տարմութեամբ կատարելու միշտ կրծանանք , որ  
մաքուր խղճմանք ունենանք Վատուծոյ առջել  
ու մարդոց առջել , Պօղոս Վռաքեալին ատեանը  
զբուցածին պէս : Գործ . ինք . 16 :

Ո՞նք կրդաւանինք թէ՛ ինքինքնուս համար  
և թէ բոլոր ձշմարիտ քրիստոնեաներուն համար .  
որ պարտաւոր ենք մկրտու իւ յանուն Վմենասուրբ  
Երրորդութեան :

Խնչպէս նաև պարտաւոր ենք ստեպ Հաղոր-  
դութիւն ընել Տերովը մահը յիշելու համար՝  
Քրիստուի սահմանաւրութեանը պէս :

Եւ թէ որ աւելի քննել կուզէք մեր հաւատքը ,  
մենք կըխոսառվանինք որ մեր հաւատքը՝ մեր ե-  
կեղեցիին ընդունած սուրբ Վւետարանին ցուցը-  
ցած հաւատքն է . ինչպէս որ Արիկական Հանգա-  
նակն ալ Վւետարանին համաձայն ըլլալով՝ անիկա-  
րնդունելովիս ալ մեր հաւատքին ուղղափառու-  
թիւնը կըյայտնենք՝ քրիստոնէական ընդհանուր  
Եկեղեցիին դաւանութեանը համեմատ :

Եւ արդ՝ մենք որ կըխոսառվանինք պարզապէս  
թէ մեր հաւատքը Ուրբ Գրքին սորվեցուցածն  
է . ինչպէս որ անանկ ըլլալ արժան է և իրաւ .  
ի՞չպէս կրեանք ընդունիլ ան պահանջմունքները ,  
որ Ուրբ Գրոց կանոնին հակառակ է , և բա-  
ցարձակապէս արգիլուած է նղովքով :

Եւ այսպէս Վատուածաշունչ Ուրբ Գրքէն  
յայտնապէս չվկայուած բաները չընդունելնիս՝  
յամառութիւն և ապստամբութիւն սեպելով մե-  
զի . Վզգին թշնամի և եկեղեցիին քակտիւ կա-  
նուանէք ալ նէ , մենք բնաւ ասանկ միտք մը չու-

նենալով և մեր Աղքը այնչափ կըսիրենք Փօ-  
ղոս Շռաքեալին Հռովմայեցւոյ գրածին պէս ,  
(Հայութ . թ . 3 .) որ Հայազգի անուանիլը մէզի  
պարծանք կըսեպենք . և ամենեին չենք ընդունիր  
ուրիշ անուն մը , թէ և հասարակօրէն մեզի Խռո-  
թէսդանդ կըդրուցեն . բայց մենք կրկին կըխոսառ-  
վանինք , որ Աղքաւ Հայ ենք , հաւատքով քրիս-  
տոնեայ , և (Օսմանեան տէրութեան Հայանդ  
հպատակներ : Եւ այսու ամենայնիւ՝ թէ որ մենք  
կրօնական կամ քաղաքական բաներու մէջ մէկ  
սխալմունք մը ունինք , վասն զի բնաւ ինքզինք-  
նիս անսխալ չենք մկայեր , յօժարութեամբ կըն-  
դունինք թէ որ նոյն սխալմունքնիս ցուցընել հա-  
ճիք . և աղեկ գիտէք , որ մարդկային բնութեան  
համոզուիլը ճշմարտութեան մկայութիւնովը մի-  
նակ կըլլայ ու չէ թէ բռնութեամբ . և մենք Աս-  
տուծոյ վախովը չենք կրնար մեր խղճին դէմ բան  
մը ընել :

Եւ արդ՝ կաղաշենք որ մեր աս յայտարարու-  
թեան նամակը ձեր Տէրութեանը առջելը ընդու-  
նելի ըլլայ . և աս նեղութիւններէն մեղ ազատելու  
շնորհք և ողորմութիւն բնէք . և մնամբ Ա Կ հա-  
փառ Տէրութեանդ բարեմաղթ ծառայք

ՀԱՅԱՃԵԱԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԾ ԳՅ

1846 Յունվար 22 :

Մարտ ամսոյն երեքին՝ պատրիարքը ծա-  
նուցում ըրաւ եկեղեցւոյ ատեանը՝ թէ մեր  
այս նամակին դէմ պատասխան մը տպուած  
է „Հայտարարութիւն ընդդէմ Առաղան-  
դից” անունով . շատ զարմացանք երբոր  
կարդացինք այս Հայտարարութիւնը . և  
թէ որ մեր այս տետրակը չափաղանց չմեծ-

նար՝ կուղէինք որ անոր բոլորը հոս օրինակէինք . բայց կըխնդրենք որ առնեք կարդաք ու քննեք այդ տետրակը :

(3) Եպէտ և անիրաւ տեղը զօկանք կըկըրենք , սակայն վատահ ենք , որ ամէն անաշառ անձինք թէ բարեկամ և թէ հակառակորդ իրաւունք կուտան մեղի՝ որ մեր իրաւունքը պաշտպանենք : (3.) Եկեղեցւոյ ատեանը հրապարակաւ և թէ տպեալ տետրակներով մեր վրայ ամբատանութիւն եղած է , վասնորոյ մենք ալ մեր պատասխանը ձեզի կըհրատարակենք՝ վատահանալով թէ անաչառութեամբ և արդարասիրութեամբ կըքննեք դանիկոյ :

Կաղացենք որ մասնաւորապէս քննեք՝ 1,ախ՝ թէ այդ յայտարարութեան մէջ անիշնդունիւն և նրանունիւն ոգի կըդտնուի՝ մի : Նրբոր վէճ կընենք՝ թշնամիի հետ անգամ , պէտք է որ արդարութիւնով վարվինք անոր հետ . և անոր վրայ որքան գէշ գաղտփարունենանք ալ նէ՝ եղածէն աւելի կամ տարբեր ցըցունիլու ջանք ունենալու չենք . և մասնաւորապէս՝ կըօնական վիճամունքի մէջ թէ որ դրաբարտութիւն և իմաստակական հնարքներ ձեռք առնենք , ասով կըցըցունենք թէ , մեր քովը ճշմարտութիւն չկայ , այլ սխալմունք :

Երկրորդ՝ քննեք թէ այդ յայտարարութեան մէջ ճշմարտութիւնը ստուգելու ,

Հրատարակելու և պաշտպանելու փափաքի  
նշոյլ կա՞յ մի : Վայեն վլաճ այս նպատակը  
ունենալու է . և թէ որ ասկէց ուղիշ վախ-  
ճան ունենանք , շուտով և հարցաւ մեծ մեծ  
սխալմունքներու մէջ պիտի իյնանք . և  
երբոր կըտեսնենք վիճաբանող մը , որ  
Ճշմարտութիւնը յայտնելու մոքով չէ բրած  
վիճաբանութիւնը , այլ մի միայն յաղթու-  
թիւն ստանալու համար , և իր հնարքները  
և վարպետութիւնը անխիղք՝ ի գործ կըդնէ ,  
մէկէն կըմակաբերենք թէ անանկ մարդը իր  
անձը սխալմունքի գերի ըրեր է :

Երբորդ՝ կըխնդրենք որ ուշադրութեամբ  
կարդաք և դիտեք այդ “Հայուսուսուն-Շեն ըն-  
դէյ Առաջաւութէց” կոչուած տետրակին ո-  
ղին ; Ովկ չհասկնար թէ ասոր մէջ մեծ  
ջանք մը կայ հասարակութիւնը մեղե դէմ  
զրդուելու և մեր վրայ անվայիլ մականուն-  
ներ զնելով մեղ ազգին ատելի ընելու : Առ  
աղանդ կօչուած ենք , բայց ինչո՞ւ . մի միայն  
ասոր համար՝ որ սուրբ Վւետարանին աշա-  
կերտել և անոր հնազանդիլ կուղենք ցան-  
կալով որ Վատուծոյ շնորհօքը “առաքե-  
լոց վարդապետութեանը , և ընկերութեա-  
նը , և հաց կտրելուն , և աղօթքին ետեէն  
ըլլանք” : Եւ դիտենք որ Հրեաստանի մէջ  
այսպէս աղանդ մը կար 1800 տարիի չափ  
առաջ : Տէս Գոռչ . ի . 42 : Վն ատենն  
աւ թէ հալածիչ Հրեայք և թէ Հեթա-

Նոսք՝ ծաղրաբանութեամբ «նոր վարդապէտութիւն» (Վաշ. · ա . 27 : Գարձ . Ժէ . 19) : «Հերձուած» կամ «աղանդ» (Գարձ . իդ . 14 , 15 . իը . 22) , «աշխարհքը տակն ու վրայ ընդունելը» (Ժէ . 6) , «ամէն բան սուտը հանուներ» (Ժդ . 18) կը կոչեին դանոնք : Բայց 1800 տարին բաւական չեղա՛ւ այս նորութիւնը հինգընելու : Խէ որ այդ յայտարարութեան հեղինակը բաել կուզէ թէ այս բանը իրեն և իր բարեկամներուն առ է , աղատ է՝ թող բաէ . և մենք այս բանին չենք հակառակիր : Բայց կը խնդրենք որ իր տետրակին անունը փոխէ և «Հայուսութեան ընդունել՝ Առաջարկութից» կոչելու տեղը՝ այսպէս կոչէ , «Հայուսութեան ընդունել՝ Առաջարկութիւն» : Ա, ահ . այդ տետրակին մէջ ջանք մը կայ ցըցունելու՝ թէ մենք «Անստորի հետեւողներ ենք (Հայուսութեան . Երե 20—23) . բայց որովհետեւ այդ յայտարարութեան հեղինակը շատ աղէկ զիտէ թէ մենք «Անստորեան չենք , վասն որոյ այսպէս դըսպարտութիւն մը և ջանք մը յայտնի ապացոյց են թէ ո՞չ ճշմարտութիւն իր աչքին կերեւայ և ո՞չ արդարութիւն : Վստուծ մէ կը խնդրենք որ չերպհք տայ անոր , որ իր ընկերին դէմ սուտ վկայութիւն ընէ :

**Չորրորդ՝** կը խնդրենք որ այդ «Հայտարարութիւն ընդունելու աւետարանական քը-

լիստոնեկից” աւտրակին մէջ եղած հակառակութիւնները նկատեք, ԿՈՎ իններորդ երեսին վրայ կըցըցունէ՝ թէ Կիկիական Հանգանակը ամբողջ ընդունիլը բաւական է բրիտաննեկի մը՝ իրեն հաւատքին ուղղափառութիւնը ճանչըցնելու . և տասներորդ երեսին վրայ կըցըցունէ՝ թէ հաւատքի ուղղափառութիւնը ճանչըցնելու համար, ‘Կիկիական Հանգանակը կամ Հաւատամքը զրելն ալ հերիք է : Բայց ասկէց քիչ մը ետքը՝ ասխօսքերուն հակառակելով՝ կըսէ թէ ան առջի բատձները բաւական չե՞ն հաւատքի ուղղափառութիւն ճանչըցնելու, հապա պէտք է հաւատալ ան բանները «որ ընդհանուր եկեղեցին միապէս կընդունի սկիզբէն մինչեւ հիմա” : Վնանկ որ՝ մեր ուղղափառութիւնը ցըցունելու համար, չէ թէ միայն ‘Կիկիական Հանգանակը ընդունելու կամ զրելու ենք՝ (Հեղինակին առաջին ցըցուցած կերպին պէս, ) այլ ընդհանուր եկեղեցւոյն 1800 տարուան միջոցը ամեն դարի և ամեն լեզուի մէջ ունեցած հաւատքը քննել և ընդունիլ պարտական ենք : Այս հեղինակը նախ ճշշտ մէր բանական անուն ուն, (Տես վելը զըստած նամակը Պատրիարքին զըստած), պարզ կերպ մը կըսորվեցընէ մեր հաւատքին ուղղափառութիւնը ցըցունելու համար . և ապա անմիջապէս անանկ դժուար և ծանր կերպ մը կըցըցունէ, որ ո՛չ ինքը,

ո՞չ ալ ուրիշ մէկը կարող է ձեռք դար-  
նել :

Դարձեալ (Երես 38) ուրիշ կերպ մըն  
ալ կըցըցունէ մեր հաւատքին ուղղափա-  
ռութիւնը ճանչցընելու համար . բաւական  
կըսեպէ որ ստորագրութեամբ ուրանանք  
քանի մը հերետիկոսութիւն սեպած բանե-  
րը , և Հայաստանեայց եկեղեցւոյն ընդու-  
նածները ընդունինք : Մեր վրայ յանցանք  
սեպուած հերետիկոսութիւնները ասոնք են .  
Խաչափայտին , սրբոց պատկերներուն և  
մասունքներուն երկրպագութիւն ընելնիս ,  
սրբոց միջնորդութիւնը և բարեխօսութիւ-  
նը , զոյափոխութիւնը , քահանայից մեղաց  
թողութիւն տալը ընդունելնիս . և թէ որ  
միայն աս բաներուն վրայ ունեցած հաւատք-  
նիս փոխենք , ան ալ բաւական կըլլայ ըսել  
կուղէ : Ենոնք որ հիմա մեր վրայ այսքան  
չարախօսութիւն կընեն , անատենը մեղ-  
իբրև ուղղափառ պիտի ընդունին , ոչ 'Նի-  
կիսկան Հանգանակին վերաբերեալ բառ մը  
անգամ , և ոչ ընդհանուր եկեղեցւոյ հա-  
ւատքը պիտի հարցընեն : Եւ Հայաստա-  
նեայց սուրբ եկեղեցւոյ ընդունածները ամ-  
բողջ ընդունինք ալ նէ կըլլայ , ընդունինք  
ալ նէ կըլլայ , ինչպէս որ շատերնուս առան-  
ձին առանձին ըսվէր է : Աւրեմն Ճիշտ  
քննելով՝ ուղղափառութիւնը ոչ 'Նիկիս-  
կան Հանգանակը ընդունելէն և ոչ ալ

ընդհանուր եկեղեցւոյ հաւատքը ընդունելին կախում ունի, այլ պատկերներուն և մասունքներուն երկրպագութիւն ընկելին են, կախում ունի եղեր . մեզի կերեայ թէ, շատ քիչ մարդիկ կը գտնուին, որ իրենց հաւատքին ուղղափառութիւնը այսպիսի բաներու վրայ հաստատեն :

Դարձեալ ընդդէմ աւետարանական քը բիստոնէից յայտաբարութիւնը՝ 36 երեսին վրայ ամբատանութիւն կընէ թէ, ‘Առաղանդները՝ ֆաւատանական քրիստոնեայք համարձակ անխոհեմութեամբ իրենց մոլորութիւնները թէ խօսքով և թէ զիրքով սերմաննելը չեն խնայեր . աև թէ որ մոլորութիւննին դրով սերմաննելը չեն խնայեր նէ, խօսքով ո՞րչափ ևս առաւել կըսերմանեն’։ Հաջորդ երեսը զմբնցած այս ամբատանութիւնը մունալով, ուրիշ ամբատանութիւն մը մլջ կըրերէ Ճիշդ առջենին հակառակ, ըսելով թէ անոնք խարեւութեամբ իշխանութիւնների իրենց մոլորութիւնները որ ամոլորութիւննին յայտնի իմանալով հասարակութիւնը իրենցմէ չփախչի . և իրենք կամաց կամաց իրենց մոլորութիւնը քարտզելով, անոնց միոքը աւրեն’։ Քամանեինը երեսին վրայ ալ նոյն ամբատանութիւնը կայ, թէ իրենց հաւատքը կը ծածկեն պարզամիտնելը խարելու համար :

Արդ հակառակորդ մը, մի և նոյն անձանց

դէմ երկու հակառակ ամբաստանութիւնը  
ընէ նէ , դիւրին է մակարերելլը թէ , թըշ-  
նամութեամբ լեցուած է և չամաչել իրեն  
նպատակին հասնելու համար ստութիւնը  
ձեռք առնելու :

Ով որ այս Յայտարարութիւնը ընդդէմ  
աւետարանական քրիստոնէից զգուշութեամբ  
կարդացեր է նէ՝ անոր այսչափս բաւական  
է : Բայց որովհետեւ ոմանք կարդացած չեն ,  
վասն որոյ թէ մեղի դէմ և թէ մեր նամա-  
կին դէմ ըրած առարկութիւններուն գըշ-  
խաւորները հոս յառաջ կըքերենք և կը  
հերքենք :

Կախ ամբաստանութիւն կընեն մեր վր-  
այ թէ մեղի բան մը լինող չեղած , ինք-  
զինքնիս Հանգանակ Քրիստոնէոց կըկոչենք  
եղեր : Տէս Յայտարար . Երես 8, 38—47 :

Երկրորդ մեր վրայ զբարտութիւն կընեն  
թէ Կիկիական Հանգանակին մէկ մասը  
պակսեցուցեր ենք եղեր : Երես 11—28 :

Երրորդ թէ Հաւատամբին վրայ մոլորա-  
կան յաւելուածներ ըրեր ենք : Երես 28—38 :

Կախ կուրախանոնք թէ յիշեալ յայտ-  
արարութեան հեղինակը և անոր տալվելուն  
վՃիւ տըւող յարգի ժողովքը կընկունին  
նաև կըխոստովանին թէ «Հոգեոր յանցան-  
քի դէմ մարմնաւոր պատիժ տալը յարմա-

ըութիւն չունի” (Հայութաբար. Երև. 8) . և ասիւ  
կայ հալածման վրայ իր տուած սահմանը կը  
սեպենք, դո՛ թէ որ մարդ մը , թէ ստոյդ և  
թէ կարծեցեալ հոգեոր յանցանքի հա-  
մար , որ և իցէ մարմնաւոր նեղութիւնով  
պատժուի նէ՝ յայտարարութեան հեղինա-  
կին վճռոյն նայելով ան մարդը հալածեալ  
է : Խակ մենք միտք չունինք հոս տեղ այս  
բանին համար վէճի մտնել և եղած բա-  
ները յառաջ բերել հալածեալ ըլլալ-  
նիս ցըցունելու համար : Վանդի Հայոց  
ժողովուրդին մէջ հազիւ թէ մարդ մը ,  
կին մը կամ տղայ մը կըգտնուի այս քա-  
ղաքին մէջ որ եղած բաներուն կատա-  
րեալ տեղեկութիւն ունեցած չըլլայ , և  
չփիտնայ թէ մասնաւորապէս յունվար և  
փետրվար ամիսներուն մէջ այս քաղաքը  
Շըռթէսղանեղ կամ “Առբաղանդ սեպուածնե-  
րուն դէմ դառն հալածմունք եղաւ : Պատ-  
րիարդին ըրածները “չէ թէ մէկ անկիւնի  
մը մէջ եղած են” , և չէ թէ միայն մեր աղ-  
զայինը այլ և օտար աղգաց ժողովուրդ-  
ներն ալ տեսան և զիտեն որ տուներ-  
նուս և խանութներնուս բռնութեամբ վր-  
ուընտուեցանք , բանտը ձգուեցանք , տու-  
ներնիս քարկոծուեցան , նաև մենք ալ փո-  
ղոցներուն մէջ : Տեսան և զիտեն որ տղաքը  
ծնողքէն , էրիկը կնոջմէն բաժնուեցան ա-  
կամայ . զիտեն ալ թէ հացագործներուն և

ջրկիրներուն իշխանաբար պատուէր տըլր  
 վեցաւ՝ որ մեզի հաց և ջուր չքերեն, որ  
 հացով և ջրով ալ պատժեն դմեղ : Իոլոր  
 այս բաները կոստանդնուպօլսոյ մէջ ընդ-  
 հանրապէս գիտոցըլված են . և հիմակուց  
 պատմութեան մէջ կանցնին կրօնական կամ  
 հոգեւոր յանցանքի դէմ մարմնաւոր հալած-  
 մունքի օրինակ ըլլոլու . և այս բանը ար-  
 դիլելու համար, հնարք մը և վարպետու-  
 թիւն մը չկայ որ ’ի գործ դրուի : Ա, աև մին-  
 չե այսօր կըշարունակուի հալածումը . եւ  
 ըեսունեն աւելի խանութ գոց է, և օրական  
 հաց ձարելու համար՝ օրինաւոր գործքերէն  
 արգիլուած ենք, մի միայն անոր համար՝ որ  
 խիղճերնիս չթողուր որ Աստուծոյ Խօսքին  
 մէջ չգտնուած վարդապետութիւնները ըն-  
 դունինք և արարողութիւնները կատարենք  
 Եւ շատ անգամ արհեստներնուս վարպետ-  
 ութիւնները ըստած են մեզի թէ, թէ որ միայն  
 պատրիարքին շնուած հանդանակը կամ դա-  
 ւանութեան թուղթը ստորագրէք՝ շուտով  
 ձեր գործքերուն նորէն ձեռք կընաք զար-  
 նել : Աս ամէն բանին վրայ ով որ աշ-  
 խարհիս դէմ կըհրատարակէ թէ ասիկայ  
 մարմնաւոր հալածմունք չէ, անանկ մար-  
 դը կըհրաւիրէ ուրիշները՝ որ ստախօսու-  
 թեան մէջ իր ունեցած յանդզնութեանը  
 վրայ խնդան : Ան թող չյուսայ թէ մէկու-  
 մը կընայ կըեցընելթէ իրեն ըստածները ան-  
 ի 2

խարդախ ճշմարտութիւն է . ոչ ալ իրեն  
խարդախ հնարքներովը կարող կը լայ վեր-  
ցունելու Պատրիարքին վրայէն՝ անոր պա-  
տասխանատութիւնը Աստուծոյ և մար-  
դոց առջել բոլոր այս հալածանաց համար  
քանի որ բոլոր աշխարհք գիտէ որ անոր հու-  
խոսութ անմիջապէս քաղաքական իրաւունք-  
նիս վայելելու ազատութիւն և արտօնու-  
թիւն կուտայ մեղի :

Երկրորդ առարկութիւնը՝ Երկիրական  
Հանգանակէն բան պակսեցուցեր ենք , լոկ  
դրապարտութիւն է . ինչու որ պատրիարքին  
խրկած նամակներնուս մեջ ցըցուցինք և  
հոս ալ կը խոստավանինք թէ Հաւատամբը  
սկիզբէն մինչև վերջը սրտով կը նդունինք  
անանկ որ (Յայտաբառ . 11 էն հնաց 38 էրեւ.)  
գտնուած բոլոր գրապարտութիւնները անհիմն  
են : Եւ Պատրիարքին խրկած նամակնիս  
ալ “Սիկիրական Հանգանակին ոչ ‘Համառապու-  
թէնան’” է , ոչ ալ “Քճապութէնան” է : Իսկ  
թէ որ բանի մը բան Հաւատամբին մեջէն  
ընտանի եղած բաւերով կը գտնուի նէ՝ ատ-  
կէց ի՞նչ կելէ : Ուեր միտքը Դաւանու-  
թիւն մը գրել չէր՝ այլ միայն նամակի ձեռով  
յառաջ բերել մեր հաւատայած ճշմարտու-  
թիւններուն մեկ քանին , որոնք կը ցըցունեն  
թէ անհաւատ չենք , ինչպէս որ շատ ան-  
գամ այս դրապարտութիւնն ալ ըստ են մեր  
վրայ : Եւ նամակներնուս չափը չմեծցընե-

լու համար՝ այնչափը բաւական սեպեցինք  
Հանգանակին վրայ ունեցած հաւատքնիս ցը-  
ցունելու : Բայց հիմայ կիմանանք որ՝ ընդ-  
դէմ աւետարանականաց յայտարարութեա-  
նը կանոնին նայելով , այն նամակին մէջ  
պարզապէս մեր հաւատքը ցըցունելու տե-  
ղը հերիք էր Հանգանակը կամ Հաւատամքը  
զըելը : Ըստուաբառ . Երես 10 : Այս կանոնով  
մարդ մը Առւրբ Գրոց հաւատալը ցըցունե-  
լու բլայ նէ՝ կըպարտաւորի բոլոր Հին և  
Նոր Կոտակարանը գրել : Ասանկ կանոն մը  
սուտ հանելու համար փաստ պէտք չէ :

Երրորդ առարկութիւնը՝ թէ Հանգանա-  
կին վրայ մոլորական յաւելուածներ ըրեր  
ենք , հեղինակը միայն այս երկու բաները  
մէջ կըբերէ , որոնց Առաջինը այս է .  
«Աաև պարտաւոր ենք ստէպլ Հաղորդութիւն  
ընել , Տէրոջը մահը յիշելու համար՝ Ք.ը-  
րիատոսի սահմանադրութեանը պէս»: Ըստու-  
աբառ . Երես 29 : Այս խօսքը բրիստոնէական  
պարտքի դաւանութիւն է , վարդապետու-  
թիւն չէ : Աւրեմն երբոր պարտականութիւն  
մը ցըցունել կուղենք , վարդապետական հե-  
րետիկոսութիւն մնուուելն ի՞նչ ըսել է : Աս  
կըցըցունէ թէ Հակառակորդնիս բոլորովին  
անկարող էր նամակիներնուս մէջ հերետի-  
կոսական բան մը դտնելու : Իսկ Երկրորդ  
մոլորական յաւելուած սեպուած բանը այս  
է . «Այլ հաւատատանք Աստուածաշունչ Առւրբ

Գրոց հին և նոր կտակարանաց՝ որ է կատարեալ կանոն եկեղեցւոյ, և անոր մէջ պարունակուած բոլոր վարդապետութիւնները և կանոնները և խորհուրդները բոլորով սրտիւ կընդունինք”:


Արդ՝ թէ որ ասիկայ մոլորական կամ հերետիկոսական է՝ ի՞նչպէս փոխենք որ ուղղափառ և ողջամիտ ըլլայ։ Այսպէս ըսենք, «կըհաւատանք Աստուածաշունչ Առուրբ Գրոց հին և նոր կտակարանաց, որ է անիտուու իտուն եկեղեցւոյ”։ և ասանկով Աստուծոյ Խօսքին վրայ անարդութիւն ձգենք. ասիկայ ուղղափառութիւն կըլլար։ Կամ թէ այսպէս ըսենք, «Առուրբ Գրոց մէջ պարունակուած բոլոր վարդապետութիւնները և կանոնները և խորհուրդները բոլորով սրտիւ կըմերժենք”։ Ո՞ւր հակառակորդին ուղած ուղղափառութիւնը ա՞յս է։ Թէ որ մէկը զգուշութեամբ կարդայ յայտարարութիւնը (Երես 31 և 32) կըհասկընայ թէ հեղինակը Առուրբ Գրոց համար ըրած դաւանութիւնին թէպէտե իրեւ մոլորական յաւելուած կըդնէ հօն՝ այլ չհամարձակիր հերետիկոսութիւն կոչել։ «բայց այս խօսքելինին սուտ է՝ ըսելով կանցնի. ըսել կուղէ թէ շիտակ դաւանութիւն է, բայց մենք անկեղծաբար չենք բռներ։ Ուրեմն զմեղ հերետիկոս չկընար կոչել այլ իւղանուուր. և կըպարտաւրի որ մեր այս դաւանութիւնը՝ ինքն ալ

ընդունի : Կուրախանանք որ Ճշմարտութիւնը այս բանին մէջ ալիր դօրութիւնը յայտնեց :

Առգ՝ որովհէտեւ այս մեծ և հիմնական սկզբունքը ասանկով ընդունած եղաւ, կը յորդորենք զինքը որ ալ այսուհետեւ այս կանոնին վը այ երթայ : Այսորդորենք զինքը որ ալ սխալական մարդոց անստոյգ առաջնորդութիւնը ձգէ . անոնց բազմաթիւ հակասութիւնները համաձայնելու անօգուտ ջանքերէն դադարի . և ինքինքը Աստուծոյ անսխալելի խօսքին ապահով առաջնորդութեանը յանձնէ :

Բայց մենք հաստատ փաստերով կրնանք ցըցունել, թէ մեզ ամբաստանողները իրենք չեն հաւատար իրենց ըրած ամբաստանութիւններուն . ուստի յայտարարութեան մէջ զանուած մեզի դէմ ամէն զըրպարտութիւններուն զատ զատ պատասխան տալը անօգուտ աշխատանք կրսեալէնք :

Եւ ահա մեր փաստերը ասոնք են : Երկու նոր դաւանութիւններ հաւատոյ ելան զատ զատ ժամանակ, որոնք կամ Պատրիարքը դրեց կամ գրել տուալ յատկապէս անոնց համար, որոնց վրայ կարծիք ըրին թէ աւետարանական են . եւ շատ անգամ ստիպէցին զմեզ որ կամ մէկը կամ երկուքը մէկէն ստորագրենք, Հուատաքներնուս ուղղ ափառու-



Թիւնը ճանչցընելու համար : Եւ որովհետեւ  
այս դաւանութեան թուղթերը՝ յատկապէս  
մեզի համար գրուած են , ըսել է թէ հար-  
կաւ ան բաները գրեցին , որոնց մէջ մեզ  
հերետիկոս կարծեցին : Բայց այս թղթե-  
րուն մէջ ո՞չ ՚Նիկիական շանդանակին ,  
ո՞չ ալ ՚Աեստորեան հերետիկոսութեան վե-  
րաբերեալ բան կայ : Ըսիկոյ յայտնի ա-  
պացոյց է թէ՝ մեղ ամբաստանողները իրենք  
ալ չեն հաւատար թէ ՚Աեստորեան ենք .  
ոչ ալ կըսեպեն թէ շաւատամքին՝ թէ բո-  
լորը և թէ մէկ մասը կըհերքենք : Ծոնք  
չեն հաւատար ալ թէ Վուրբ Գիրքը ընդու-  
նելու դաւանութիւններնուս մէջ կեղծաւու-  
րութիւն կընենք . ինչու որ այս թղթերուն  
և ո՞չ մէկուն մէջ պահանջմունք մը կայ , թէ  
Ուրբ Գիրքը եկեղեցւոյ կատարեալ կանոն  
ընդունելու ենք :

Ուստի այս երկու թղթերուն օրինակները  
հոս կըդնենք իրսեւ ապացոյց՝ թէ «ընդդէմ  
աւետարաննական քրիստոնէից յայտարարու-  
թեան» մէջ եղած ամբաստանութիւնները  
սուտ են . և ընդուներն ալ գիտեն որ սուտ  
են : Կըխնդրենք որ ընթերցողը այս երկու  
թուղթերը կամ գաւանութիւնները ուշա-  
գրութեամբ կարդայ և խորհի , թէ քրիս-  
տոնէութիւնը անոնց մէջ դտնուած վարդա-  
պետութիւններէ՞ն կախում ունի , և քրիս-  
տոնէութիւնը անո՞նց մէջ կըրովանդակի :

ԹԱԻ ԿԹ ԱՌԱՋԻՆ

“ Ե. Հենոսութիւն Արքական Հայոց Հայոց Ո՛ԵՐ” :

“ Վատուծոյ յատուկ նախախնամութեամբը  
Ք. Քիստոնէական Սուրբ և անարատ կրօնքին  
մէջ ծնած , և մասնաւորապէս Հայաստանեայց  
Սուրբ Եկեղեցւոյն ուղղափառ վարդապետու-  
թեամբը սնած ըլլալովնիս , որչափ պատուով  
և սիրով նոյն Սուրբ Եկեղեցւոյն որդիական  
Հաղպահութեամբիւն ընէինք ալ նէ , այն անզու-  
գական երախտեացը փոխարէն հատուցում մը  
չէր կրնար ըլլալ , այս յայտնի է : Բայց ափ-  
սո՞ս , որ Խատանային չար թելլաղբութեամբը  
խարփելով՝ մեր պարտականութենէն պակաս  
գուշիւէն զատ . նշյն Սուրբ Եկեղեցին անա-  
րատ ծոցէն բաժնը/նշյանք , անոր առաքելա-  
ւանդ՝ ողջախոչ և փրկարար վարդապետու-  
թիւնը մերժելով՝ Եղորադանդից անխարական և  
ոգեկորոյս մոլորութիւններուն բռնը վեցանք :

Եւ ասանկով՝ չէ թէ միայն մեր անարատ  
Ո՞այր Սուրբ Եկեղեցին անարգող եղանք՝ որ  
մեզ Վատուծոյ որդի ըլլալու նորէն ծնաւ  
Սուրբ Վաղանէն , այլ և Ք. Քիստոսի Հիսուսի  
անսուտ հրամանին գէմ մաքառող գանձրվե-  
ցանք , որ իր Սուրբ Եկեղեցին՝ դժոխքի դռնե-  
րէն շաղթը վելու կարողութիւն տրված է .  
Հոգւոյն Սրբոյ կարող զօրութեանն ալ մե-  
զանչեցինք , որ Ք. Քիստոսի եկեղեցին միշտ  
անխար ճշմարտութեան մէջ մնալով կառաջ-  
նորդէ . և վերջապէս Հօր Վատուծոյ մեզի  
պարգևած ձրի շնորհքը ոչինչ սեպեցինք , որ  
մեզ իրեն փառացը ժառանգ ըլլալու մէկ հատիկ  
միջոց եղող այս Սուրբ կրօնքին մէջ ստեղծել  
կամեցաւ :

“ Վ. Հա այս ամրարշտութեան աղանդին սիրով

յարեր էինք և մինչև հիմա կամակորութեամբ այս  
մոլութեան մէջ յամառած մնացեր էինք : Ի՞այց  
երբոր Առւրբ Եկեղեցին ձեր քահանայութեան  
Վատուածաղիր իշխանութեան ձեռօք քանի քանի  
անդամ մեզի զգաստացունելու խրատ և հար-  
կաւոր միջոցները ընելէն ետքը , իրեն ՚Քրիս-  
տոսաւանդ երկսոյրի սուրբ շարժեց՝ որ մինչև  
ցորոշումն շնչոյ և ոգւոյ և յօդից և ուղղոյ կը  
ներգործէ , իսկոյն մեր հոգիին կապերը կտրե-  
ցան , սրտերնուս աիրած թշնամութիւնը փա-  
րատեցաւ , և կայքերնիս բռնող յամառու-  
թիւնը թուլցաւ . զգուշացանք մեր անասնական  
անմտութենէն ‘Ա,արուգոդոսոսորին նման , և  
ճանչցանք՝ որ Վատուածային կարողութեանը դէմ  
է ըրածնիս , և այն ‘Ա,որազանդ խարերայից մո-  
լար քարոզութիւնները՝ որ սիրով ընդուներ  
էինք , ուրիշ բան չէ բայց եթէ ամբարտաւա-  
նութեան գետ , սատանայի թակարդ , անիւրտ-  
րութեան աղանդ , լայնարձակ ճանապարհ՝ որ  
կորուստը կըտանի :

“ Ուստի հիմայ այն ամբարշտութեան գոր-  
ծերնուս վրայ զղջալով մեր կամօքը և յօժարու-  
թեամբը դիմեցինք նորէն մեր անարատ Նայաս-  
տանեայց սուրբ Եկեղեցիին գիրկը , և անոր շնոր-  
հական գթութիւնը մեր վրայ նորէն շարժելու հա-  
մար՝ ձեր Նոգեսոր ՚Քրիստոսական իշխանութիւնը  
միջնորդ բռնելով կաղաչենք , Նայր՝ մեղաք յեր-  
կինս և առաջի քո . որպէս զի այն առաջին անառակ  
վարքերնուս՝ անյիշաչար ներողութեամբ թողու-  
թիւն շնորչէ , և ի՞նչ ապաշխարանք որ գնէ մեր  
վրայ յօժար կամօք կըվճարենք , և կըխոստովանինք  
որ Առւրբ Եկեղեցւոյն հաւատքը անարատ , խոր-  
հուրդները Վատուածային , արարողութիւնները  
Վարքելաւանդ , և ծէսերը բարեպաշտական , և  
ի՞նչ որ կընդունի նոյն սուրբ Եկեղեցին թէ՛ ՚ի  
հաւատտ թէ՛ ՚ի ծէսս , մենք ալ սիրով կընդունինք ,  
և ի՞նչ վարդապետութիւն որ կըմերժէ , մենք ալ  
անոր համաձայն նզովինք կըմերժենք :

“Եւ այս մեր բանիւ և գրով խօսած ճշմարտութիւնը՝ առաջի սրտագիտին Վաստուծոյ ալ սրտիւ և մտօք կըխոստովանինք, և թէ որ լեզունիս այլ՝ և սրտերնիս այլ բլլաղով, Վրիստոսի Առւրբ Եկեղեցին խարել ու կամկեղծաւորութիւնընելու միաք ունինք նէ ճշմարտութեան աղբիւր Հոգւոյն Արբոյ գէմ ստովներուն Վնանիային և Ապիհրային մեղացը հաղորդ և պատժոյը պարտական ըլլանք :

“Եւ թէ որ վախնալնուս կամ մարմնաւոր շահումը համար կամ անձնական վարկումնիս չկորսընցունելու մտքով, չիմա այս կերպ խոստովանելով՝ յետ ժամանակի նորէն մեր առաջին ամբարտաւ անական ճանապարհը բռնենք, և այն նզովեալ Առաղանդից մոլորութեանը, և անոնց ու իրենց նմաններուն չետ տեսնրվինք, և ինչ եւ իցէ պատճառաւ հաղորդակցութիւնընենք նէ այն ատենը թէեւ զեղջի գանք ալ նէ, թէ ըստ Հոգւոյ և թէ ըստ մարմնոյ պատիժնիս անյապաղ թո՛ղ գործադրի :

“Եւ ահա այս ամէն խոստացածնիս անպակաս բոլորով սրտիւ ընդունելնիս հաւատարմացունելու համար, իւրաքանչիւր ոք իր ձեռօքը ստորագրելով կըկնքենք, երբեմն ատեցող, բայց այժմ չնորհօքն Վաստուծոյ զղջացող որդիքս Հայաստանեայց Առւրբ և Աղղափառ Եկեղեցւոյ :

Վեք խոստովանահայր Վահանայքս երաշխաւոր գոյով պարտաւորիմք, զիթէ յետ ժամանակաց վերադարձին անդրէն՝ ի մոլութիւնս, աղդ տացուք Արբազնութեան ձերում ո՛ ոք և իցէ ՚ի խոստովանորդւոց մերոց, և վասն այսր ստորագրեալ կնքեցաք”:

Վաստուղթը մեր հալածիչներէն ոմանց ըստ արժանւոյն զբուած չերևալով, հետեւ եւ երկրորդ թուղթը զբեցին :

ԹԱԿՆԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ

1. **Խ**առաջանի՞ս և ընդունի՞ս որ միայն հաւատքը մարդարար չկրկել, այլ հաւատքին չետ բարեգործութիւն ալ պիտի ըլլայ : Եւ քրիստոնէի մը ուրիշ հաւատքը ունենալուն նշան՝ բարի գործքերը չեն, այլ ընդհանուր եկեղեցւոյ հաւատացածին համաձայն դաւանութիւն տալն է :

2. Խոստավանի՞ս և ընդունի՞ս որ Ք.քրիստոսի եկեղեցին այս աշխարհիս մէջ իրենց հաւատքը յայտնի դաւանող և չծածկօղ հաւատացելոց տեսանելի միութիւնն է որ զինուորեալ եկեղեցի կըսուի. և այն սուրբ Եկեղեցւոյն գլուխ Ք.քրիստոս է, և չոգւոյն Արբոյ առաջնորդութեամբը կըկառավարուի, և մինչև ցկատարած պիտի չդադրի և չպակսի. և ամենեին սիսալած չէ, և Կար ալ չէ որ սիսալի. և ամենեին անանիկ ճշմարտութիւն մը չկայ՝ որ Սուրբ Գրոց մէջ գրված ըլլայ ու սուրբ եկեղեցին գիտցած չըլլայ :

3. Խոստավանի՞ս և ընդունի՞ս եկեղեցւոյ Եօթն Խորհուրդներն որք են, մկրտութիւն, գրոշմ, տպաշխարութիւն, հաղորդութիւն, ձեռնադրութիւն, պատկ, և վերջին օծումն : Եւ թէ այս խորհուրդները որ և իցէ Ք.քրիստոնեայ չկըրնար տալ, ոյլ օրինաւոր ձեռնադրութեամբ կաթողիկոս, Եպիսկոպոս և Ք.ահանայ ըլլալուէ, որ անոնք միայն իշխանութիւն ունին առաջ, և այն իշխանութիւնը Ք.քրիստոսէ առած են իրենց ձեռնադրողին միջնորդութեամբը :

4. Կըխոստավանի՞ս և կընդունի՞ս, որ մարդու յաւիտնական փրկութեան ժառանգ ըլլալու համար մկրտուելու է, և չմկրտուողը եկեղեցիւն գուրս է, և փրկութիւն չունի, թէեւ ամենեին մեղք մը գործած չըլլայ : Նոյնպէս մինչև որ իր գործած մեղքերը քահանային առջեր ամէն մէկ պարագաներովը և կատարեալ զղջումով

չխոստովանի , և քահանային դրած ապաշխարանքին յանձնառու չըլլայ նէ , ամենեւին մեղացը թողովիւն և արձակում չկրնար ունենալ , և յաւիտինական փառաց արժանի չըլլար :

**ՉԷ** թէ որ խոստովանած ըլլայ և ապաշխարանքը չկատարած իբէն , կամ յետ խոստովանութեան թեմեւ և ակամայ մեղքով մը մեռնի ալ նէ , անանկներուն հոգին՝ սուրբ եկեղեցւոյն աղօթքով և անմահ պատարագաւ և յատուկ ողորմութիւնով կըմաքրըվի , և յաւիտենական փառաց արժանի կըլլայ :

5. Խոստովանի՞ս և ընդունի՞ս , որ Առւրբ Հաղորդութեան խորհուրդը՝ Ծիստոս Վրիստոսի ճշմարիտ մարմինն և արիւնն է , և ո՛վ որ այս հաւատքով չհաղորդուի նէ՝ անիկայ յաւիտենական դատապարտութեան մէջ է :

6. Խոստովանի՞ս և ընդունի՞ս , սուրբ կոյս Առարիամ , Վրիստոս Վատուած ծնանելով՝ Վատուածածին է , և թէ ծնանելու ատենը՝ թէ ծնանելէն ետքը կուսութիւնը անխախտ մնաց , միշտ կոյս է , և ամէն սուրբերէն վեր պատուելու արժանի է : Առյնպէս Վրիստոսի Վատուածային արեամբը ներկեալ սուրբ խաչափայտը և ուրիշ սուրբ և օծեալ խաչերն ալ՝ անոր պատկերն ըլլալուն համար երկրպագելի են : Առյնպէս սրբոց բարեխօսութիւնը Վատուծոյ առջև ընդունելի է , և անոնց մասունքները և օծեալ պատկերները յարդութեան արժանաւոր են : Եւ Վատուած թէ սուրբ խաչին և թէ սրբոց մասունքներուն միջնորդութեամբը միշտ հրաշքներ կընէ :

7. Կըխօստովանի՞ս և կընդունի՞ս , որ եկեղեցիի հաւատալ ըսելը՝ Վրիստոսի ընդհանրական սուրբ եկեղեցւոյն միաբան հաւատացած բաներուն և անոր հաւատացածին պէս հաւատալ ըսել է . և դուն ալ նոյն մաքով սուրբ եկեղեցւոյն կըհատա՞ս և եկեղեցւոյ Վատուածպաշտութեան ար-

տաքին արարողութիւնները և ՚Ք.րիստոնէական ծէսները և բոլոր պատուիրանքները՝ սուրբ առաքեալներէն և անոնց հետեղող սուրբ այրապետներէն աւանդած ըլլալով՝ կըյարգե՞ս և կատարելու և պահելու յանձնառու կըլլա՞ս :

8. Կըխոստովանի՞ս և կընդունի՞ս, որ սուրբ եկեղեցւոյ մէջ իրարմէ տարբեր պաշտօնի և իրարմէ վեր իշխանութեան կարդեր կան . ՚Խպրութիւն, Արկաւագութիւն, ՚Քահանայութիւն, Եպիսկոպոսութիւն և Կաթողիկոսութիւն . և ամէն ազգի կաթողիկոնները և Պատրիարքները, ՚Ք.րիստոսի փոխանորդ են սուրբ եկեղեցին հովուելու և բարեկարգութեան մէջ կառավարելու . բայց այս հովիւներուն մէկուն վարքը գէշ աւ ըլլայ, անոր կառավարած եկեղեցին՝ հաւատոյ մէջ սխալած չըլլար ամենեին և ընդհանուր եկեղեցւոյ արատ մը չգար :

9. Կընզովի՞ս և կըհրաժարի՞ս այն մարդէն և այն ընկերութենէն, որ կըքարողէ թէ ընդհանուր եկեղեցւոյ միաբան ընդունած հաւատքին մէջ մոլորութիւն մտած է, և Սուրբ Հոգին ինձի այսպէս հասկըցուցըսելով, Ոուրբ ՚Ա.րոց միտքը եկեղեցւոյն սորվեցուցածէն օտար կերպով կըբացատրէ, և իրեն թելադրող մոլորութեան հոգին, իբրև Սուրբ Հոգին Ռ.ստուած կըխոստովանի և անոր հաւատալով՝ սուրբ Ռ.ստուածածնի ՚Ք.րիստոսածին կըսէ, և միշտ կոյս ըլլալը կուրանայ, և սուրբ խաչին երկրպագութիւն ընելը և սրբոց մասունքները և օծեալ պատկերները յարգելը, և սուրբերը առ Ռ.ստուած բարեխօս բռնելը՝ կուպաշտութիւն համարելով, ՚Ք.րիստոսի սուրբ եկեղեցիին կուապաշտ կըսէ և անոր Ռ.ստուածպաշտութեան արարողութիւնները և պատուիրանքները բոլորը իբրև աւելորդապաշտութիւն կըմերժէ, և Ռ.ստուծոյ հրաշք գործելը շընդունելով, Ռ.ստուծոյ անհուն զօրութեանը չափ կըդնէ : Ռ.սանկ մոլորութեան հետևողները՝



Երեսյթք : Ար յաղագս մեր մարդկան և վասն մերց փրկութեան՝ իջեալ ՚ի յերկնից մարմացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ՚ի Վարիամայ սրբոյ կուտէն Հոգւովի օրբով : Արով էառ զիարմին, զշոգի, և զմիտ, և զամենայն որ ինչ է ՚ի մարդ . ճշմարտապէս և ո՞չ կարծեօք : Շարշարեալ, խաչեալ, թաղեալ . յերբորդ աւուր յարուցեալ . ելեալ ՚ի յերկին նովին մարմնով նոտաւ ընդ աջմէ հօր : Գալոց է նովին մարմնովն և փառօք հօր ՚ի դատել զեւեղանիս և զմեռեալս . որոյ թագաւորութեանն ո՞չ գոյ վախճան : Հաւատամք և ՚ի Վուրբ Հոգին . յանեղն և ՚ի կատարեալն : Ար խօսեցաւ յօրէնս և ՚ի մարդարէս և յաւետարանս : Ար էջն ՚ի յօրդանան . քարոզեաց զառաքեալն, և բնակեցաւ ՚ի սուրբոն : Հաւատամք և ՚ի մի միայն ընդհանրական և յառաքելական եկեղեցի : ՚Ի մի մլրտութիւն . յապաշխարութիւն . ՚ի քաւութիւն . ՚ի թողութիւն մեղաց : ՚Ի յարութիւն մեռելոց . ՚ի դատաստանն յաւիտենից, հոգւոց և մարմնոց : Հարքայութիւնն երկնից և ՚ի կեանսու յաւիտենականս :

Թակուտե ընդդեմ աւետարանական քը ըիստոնէից Հայուարարութիւնը շատ սուտ և վնասակար խօսքեր կը պարունակէ, սուկայն շնորհակալ ենք հեղինակէն, որ զանիկայ հրատարակեց . որովհետեւ ոյսպէս մեզի պատասխանելով մեզի իրաւունք կուտայ իրեն պատասխանելու . և ժողովուրդին ալ իրաւունք կուտայ որ երկու կողմէն զը ըուածելը առնեն կարդան և բնեն : Ճշմարտութեան բարեկամները և հետեղիները ո՞չ երբեք ընսութենէ կը վախճան . կուզեն որ

իրենց ըստածները և դրածները ամեն մարդ  
բէ՛ կորդայ և Եստուծոյ խօսքին հետ բաղ-  
զատէ : Ա,աև կը փափաքիաքին որ իրենց ընդու-  
նած Ճշմարտութիւնները համոզելով և փաս-  
տով տորածութին, չէ թէ բռնութեամբ և  
վախ տալով :

Ա,աև կուրտիսաննեք որ այս Հայոտարարու-  
թիւնը հրատարակուիլը՝ Պատրիարքին, Ե-  
պիսկոսվասաց և Ա արդագետաց յարդելի  
ժողովքը վճռեր է : Ա ասն զի ասանկով ա-  
նոնս աւ իրենց բարձրագոյն իշխանութիւնո-  
վը իրաւունք կուտան թէ, մեղի և թէ ժողո-  
վուրդին . մեղի՞ որ իրենց պատոսխաննենք, և  
ժողովուրդին՝ որ իրենց վճիռը և անոր դէմ  
եղած պատոսխանը աւնեն կարդան և բաղ-  
դոսեն մէկմէկու հետ : Իրենց այս ընթաց-  
քը բոլորովին առաքելական է և ամեն անա-  
չառ մարդիկ կը դովին այս բանը : Պօլոս  
առաքեալն աւ կը պատուիրէ, մեղի որ առմէն  
բան փորձենք և աղէկը ընդունինք” : ա  
թէ՞ . և . 21 : Իրենց այս ընթացքը՝ մոքի  
աղատութեան դուռ կը բանայ . ուստի ասոր  
համար ո՞րքան սուտ զըպարտութիւն և ո՞ր-  
քան անիրաւ զըկողութիւն պատահի մեղի  
սիրով կրնդունինք :

Արդ՝ հիմա կը սկսինք չէ թէ հանգանակ  
հաւատոյ մը զըել այլ բնէ վարդապետու-  
թիւններ որ՝ թէ ընդդէմ աւետարանական  
բրիստոննեից Հայոտարարութեան մէջ և թէ

ուրիշ տեղեր սխալ հասկըցուած կամ սը-  
խալ ցուցուած են նէ՝ անոնց վրայ ունեցած  
գաղափարնիս ցըցունել :



Ե. Ե. Նաև իւհանապատճեն՝ որ ճշաբեր և Ե.՝  
ունեցուած են եղիբար իւհանապատճեն, ընթաց ճամբան,  
մայս Խորեն իրաւոնք սորչէլ :

Այս սկզբունքը հիմնական և զլխաւոր  
սկզբունք մը կըսեպենք երեք պատճառնե-  
րով :

1. Անոր համար որ մարդս հոգեոր բա-  
ներու մէջ տղետ է՝ զեռ ՚ի վերուստ ըստ  
ստորոտած : «Ուէկը բնաւ չուսաւ զլու-  
տուած, բայց միածին Որդին» որ Հօրը ծոցն  
է՝ անիկայ պատմեց : Յօհ. ա. 18: Երբէք  
չեղաւ որ աշխարհը իր իմաստութիւնովը  
զլուտուած ձանենար, և կարող ըլլար աղա-  
տիւ այն կուապաշտութենէն և այն հոգեոր  
խաւարէն, որուն մէջ միշտ ինկան մարդիկ՝  
Վստուծմէ յայտնութիւն մը չունենալով :  
Ա ան որոյ այս սկզբունքը չըլլայ նէ, չեն  
վերնար այն անհամար խենթումնենթ հնարք-  
ները, որոնցմով մարդիկ ամէն դարի մէջ  
ապականեցին Վստուծոյ երկրապագութիւն ը-  
նելու կերպը՝ իրենց իմաստութեանը ապա-

ւինելով ու Աստուծոյ առաջնորդութիւնը  
ձգելով :

2. Այս սկզբունքը կըքունենք անոր հա-  
մար՝ որ Աստուծած մեր անհուն Արարիչը  
ըլլալով, ինքը միայն գիտէ ինչ կարողու-  
թիւններ ունենալիս, և թէ ինչ ծառայու-  
թիւն կընանք մատուցանել իրեն : Կաե-  
ինքը գիտէ կատարելապէս իր ստորոգելիք-  
ներն ու բնութիւնը, և թէ ինչ ծառայու-  
թիւն արժան է իրեն :

3. Այս կանոնը հարկաւոր է Աստուծոյ  
գերազոյն իշխանութիւնը պահելու համար :  
Ամենամեծ Աստուծոյ զօրութիւնը ու իշխա-  
նութիւնը փոշիի մէջ բնակող մահկանացու-  
ներուն զօրութեանը ու իշխանութեանը հա-  
ւասարիլ չըլլար : Ունք իրեն ըսելու չենք  
թէ ինչ ծառայութիւն մատուցանելու ենք  
իրեն, և ինչ ծառայութիւն պէտք է իրեն  
ընդունիլ, այլ խոնարհութեամբ իրմէն  
սորվելու ենք իրեն հաճելի եղած բաները :  
Եւ արդ՝ սրովհետեւ ինքը անհուն իմաստու-  
թիւն՝ անհուն սէր և խոնարհութիւն ունի  
այս երեելի բանին մէջ մեղի առաջնորդե-  
լու համար, և որովհետեւ կըհրաւիրէ ամեն  
մարդ որ իրեն մտիկ ընեն, ինտոր որ զբուած  
է, «Ել խօսքերուն վրայ բան մի՛ էվելցու-  
ներ, որ չըլլայ թէ քեղ յանդիմանէ ու սը-  
տախօս զանուիս”, (Վառաւութեան 6,) վասն ո-  
րոյ կըխսոստովանինք թէ իր ձայնին միայն  
ի \* 3

մտիկ կընենք , և այն երկրպագութիւնը միւ այն ընդունելի երկրպագութիւն կըհամարինք , որ իր կամքին համաձայն կերպով մը կըմասուցուի :

Ուստի եթէ այս կանոնա ճշմարիտ է նէ , որն որ քրիստոնեայ եղողը չկընար ուրանու , հարկ կըլլայ հարցունել թէ ի՞նչ տեսակ երկրպագութիւն կըպահանջէ մեղմէ Վատուած : Վ.յա խնդրոյն պատասխանը՝ ինքը շատ պարզ կերպով մը տուած է իր Առւրբ Խոսքին մէջ : Վ.ւերեց հին օրէնքին պատուէրներն ու արարողութիւնները (Տէս Եքր . ը , թէ Գլուխները ) և հրամայեց մեզի հոգիով և ճշմարտութեամբ երկրպագութիւն ընել իրեն : «Հաւատա՛ ինձի՞ որ ժամանակ պիտի գայ որ անատենը ոչ առ լուսնը վրայ՝ ու ոչ Արուսաղեմ պիտի երկրպագութիւն ընեն Հօր : Ճշմարիտ երկրպագողները՝ երկրպագութիւն պիտի ընեն Հօրը՝ հոգիով ու ճշմարտութիւնով . ինչու որ Հայրը իրեն անանկ երկրպագողներ կուզէ : Վ.ստուած Հոգի է . և իրեն երկրպագողներուն ալ պէտք է որ հոգիով ու ճշմարտութիւնով երկրպագութիւն ընեն»: ՀՅ.Հ . Ղ . 21 , 23 , 24 : «Օքսէրով ու արարողութիւններով չենք կընար Վատուծոյ հաճոյ ըլլաւ , այլ սրտով ծառայելով : Հրէտյը՝ քանի որ ըզգուշութեամբ կըկատարէին իրենց օրէնքին բոլոր ծէսէրն ու արարողութիւնները , շատ

խիստ խօսքելով յանդիմանուեցան . և Վ.ս.  
տուծոյ մատուցած երկրպագութիւննին  
զգուելի երկրպագութիւն սեպուելով չըն-  
դունուեցաւ : Վ.տելի էին Եկհովայինն իրենց  
դոհերը , շաբաթները և տօն օրերը , ըրած  
չարութիւններնուն համար : «Զեր խունկերը  
պիղծ են ինձի : Վ.մսագլուխներնիդ՝ շաբաթ-  
ներնիդ ու ժողովքի հրաւերքներնիդ չեմ  
կընար տանիլ . մեծ օրերնիդ անգամ անօ-  
րէնութիւն է : Վ.մսագլուխներնիդ ու սահ-  
մանեալ տօներնիդ ատելի են ինձի . վրաս-  
րեռ եղան , վերցունելէն հոգնեցայ» : Եսայ .  
ա . 13 , 14 . (Տե՛ս և բառը Գլու-կը : ) Բայց  
Հոգիով երկրպագութիւն ընողները՝ միշտ  
ընդունելի եղան Վ.ստուծոյ : «Վ.ստուծոյ զո-  
հը կոտրած ու խոնարհ սիրտն է . կոտրած  
ու խոնարհ սիրտը՝ ով Վ.ստուծ , չես ա-  
նարգել» : Առաջ . ձա . 17 : «Վ.սանկ կրսէ  
բարձրեալը , որ բարձրերը բնակած է յա-  
ւիտեանս , և իր անունը սուրբ է . Ես բարձր  
ու սուրբ տեղելը կըբնակիմ , բայց սրտով  
մաշածներուն ու հոգիով խոնարհներուն  
հետն եմ , որ հոգիով խոնարհները կենդա-  
նացունեմ ու սրտով մաշածները ապրեցու-  
նեմ» : Եսայ . ձէ . 15 : Կաև ժողովուրդին  
հասկրցած լեզուովը ժամերգութիւն ընելու  
ենք , Պօղոս առաքեալին սովորեցուցածին  
պէս՝ որ կըսէ . Եկեղեցինն մէջ կուզեմ  
հինգ խօսք միտքով խօսիլ , որ ուրիշներն

աւ խրատեմ, քան թէ շատ խօսքեր ոստի  
լեզուով : ա Կոբանը . ժ. 19 : Այս երկելի  
նիւթիս վրայ արժան է այս գլխուն բոլորն  
աւ քննել :

**Ա**րդ եղբ սրբ՝ յայտնի չե՞նք տեսներ որ  
ընդհաներապէս Վատուծոյ երկրապատճիւնը  
կորսնցուցած է իր այս հոգեորութիւնը ու  
որտի կոտրածութիւնը, ու բազմաթիւ ձեւ-  
լու ու արարողութիւններու դարձած է . իբր  
թէ զգեստներով՝ ծռուելներով ու գետինը  
պազնելներով և ուրիշ մարմնաւոր շարժ-  
մունքներով Վատուծոյ հաճոյ կը լլուի : Կար-  
գաւ վայելչութեամբ ու վսեմութիւնով եր-  
կրապատճիւն մատուցանելու ենք Վ. Ե , բայց  
չէ թէ փառքով ու թատրոնական զարդե-  
լով : Պէտք է երկրապատճիւն ընել ան-  
հուն Աէհովոյին՝ իբրև Հոգի՝ հոգիով և  
Ճշմարտութեամբ, խոնարհ ու կոտրած սրբ-  
առով : Վոհութիւն և փառարանութիւն մա-  
տուցանելու ենք իրեն, Հիսուս Քրիստոսի՝  
մեր ողբրմած միջնորդին ձեւքովը, ամեն  
օրհնութիւն իրմէն խնզրելու ենք հաւատա-  
լով՝ որ ինքը միշտ պատրաստ է իրեն ապա-  
ւինողներուն օղնական բլալու : Ա ասն որոյ  
չենք կրնար հրեշտակներու ու սրբոց մա-  
սունքներուն կրօնական յարգութիւն և եր-  
կրապատճիւն մատուցանել : Կրպա-  
տուենք սուրբերն ու հրեշտակները Վատու-  
ծոյ սուրբ և օրհնեալ ծառաները բլալ-

նուն համար , և կը փափաքինք որ յաւիտե-  
նականութեան մէջ մեր բաժինը անոնց հետ  
ըլլայ : Արբոց առաքինասեր ու սուրբ վար-  
քը մեզի օրինակ կը բերենք և անոնց հետեւե-  
լու կը փափաքինք , որչափ որ անոնք աւ-  
քիատոսի հետեւեցան : Տայց երբոր Վ.ս.  
տուծոյ տաճարը մտնենք , միայն Առւրբ Եր-  
բորդութեան երկրպագութիւն ընելու ենք ,  
չօր և Արդւոյ և Արբոյ Հոգւոյն , առանց  
Նիւթական առարկոյի մը վրայ մտքերնիս  
հաստատելու : Աւստի Նիւթական խաչա-  
փայտին երկրպագութիւն չենք կը նար ընել :  
Խաչեալ Փրկիչը մեր ցնծութիւնն է , ու  
յաւիտենական կենաց յոյսերնիս իր վրան  
դրած ենք , բոյց Նիւթական խաչը “ապաշ-  
տելի” է՝ չենք կը նար ըսել , և անոր առջին  
կայնելով շարականին (Ը ար . Կողմ . կանոն թ ,  
սույն . դ առան ”) զրուցած “քեզ երկրպա-  
ղեն ամենայն հաւատացեալք” խօսքը չենք  
կը նար ըսել : Ոչ աւ Վստուծոյ տեղ զը-  
նելով և Վստուծոյ յաւիտենական փառքը  
անոր տալով անոր աղօթք կը նանք ընել ը-  
սելով , “Հորժամ յարելից փայլիս ան-  
ձառ լուսով” լուսաւորես դհաւատացեալմն .  
և դատապարտես զազգն Հրեից անհաւատիցն  
ով սուրբ քաւաթե . և զիս լուսաւորեա  
զիսաւարեալ մեղք . և դատակարդեա ’ի  
դասս մատենազրի յանձնառ երկնից արքա-  
յութեանդ . զի անդադար օրհնաբանիս և քոյ

Են փառք յաւիտեանս . ամլէն” : (Ը որք . Կա-  
չ , կանոն կը , օբանութեան կը ոսունք) Խաչա-  
փայտեն վար կախալողին երկրապազութիւն կը-  
նենք , անոր աղօթք կընենք և յաւիտենա-  
կան փառքը անոր կրուտանք , բայց ոչ  
խաչափայտին : Վակայն սարասիերք կը  
մերժենք այն չար խօսքերը՝ որ ընդդեմ  
աւետարանական բրիտանեից հայտարարու-  
թիւնը (Նք՛ 34) մեր բերնեն կըխօսի :  
Վենք ընտ անսանկ խօսք ըստ չունինք ,  
և ամբարշտութիւն է անսանկ ամօթալի խօս-  
քեր խօսիլը : Պօղոս տուաքեալ Գաղա-  
տացւոց ըստ այն խօսքին մլջ , «բաւ լիցի  
որ պլարծենամ , հապա միայն թէ մեր հիսուս  
Ք.բիտոսի խաչովք . որ անսվաշխարհ ինձի  
խաչը ելած է , ես ալ աշխարհի . ինչու որ  
հիսուս Ք.բիտոսով ոչ թլփատութիւնը  
բան մըն է , ոչ տլ անթլփատութիւնը .  
Հապա նոր ստեղծուած բլան է բանը” ,  
(Գ.առշ . կ . 13 , 14 . ) Ք.բիտոսի նիւթա-  
կան խաչը ըսել չեր ուղեր : Յձէ որ միտքը  
ան ըլլար նէ , անտենը իր խօսքէն այս կը  
հտակըցուէք որ՝ թէ ինքը և թէ աշխարհք  
իրօք այն նոյն խաչին վրայ ելան խաչուե-  
ցան : Աւատի իր խօսքը նիւթական խաչին  
վրայ չեր՝ հապա խաչեալ ֆրկչին այն վար-  
դապետութիւններուն և ճշմարտութիւննե-  
րուն վրայ , որոնք ընդունելով քրիտոնեայ-  
ները աշխարհիս ատելի կըլլան , և աշ-

խարհք ալ իրենց ատելի կը լլայ : Ե՞ն որ այս  
կերպով կը նղունի ճշմարտութիւնը՝ «Առ  
ստեղծուած կը լլայ» : Ասկէ զատ՝ յայտսրա-  
լութեան հեղինակը մեղի դէմ հակառա-  
կութիւն ըրած ատենը այնչափ աջուրները  
կը զոցէ՝ որ չտեսնար թէ իր խօսքը եկեղե-  
ցւոյ աւանդութեանն ալ կը հակառակի . քան-  
զի չկայ չոյ մը որ չգիտնայ թէ խոչը չը-  
լէայք աղքիւսին մէջ պահեցին , և դժխոյ  
չեղինէն գտաւ դանիկայ . (որ այս զիւտը  
ամեն տալի կրտօնուի եկեղեցւոյ մէջ ,) և  
Առաքելոյն ատենը ոչ խաչ կար ոչ ալ  
խաչապաշտութիւն :

Հետեւեալ վկայութիւններէն յայտնի  
կերեայ թէ Աստուծոյ ընդունելի և ճշմա-  
րիտ երկրպագութիւն ընելու ճամբուն վը-  
րոյ ըրած այս ծանօթութիւններնիս՝ Աս-  
տուծոյ խօսքէն առնուուծ են և մեր քովէն  
հնարուած չեն : «Աւրիշ աստուածներ չու-  
նենաս իմ առջև , Քեզի փորուած կուռ-  
քեր չը ինես , ոչ վերը երկինքը , ոչ վարը  
զետինը և ոչ դետնին տակի ջուրերուն մէ-  
ջը եղած բաներուն նմանութիւնովք . Վնանց  
երկրպագութիւն չընես , և դանինք չպաշ-  
տես . ինչու որ ես քու Տէր Աստուածդ՝ Աս-  
տուած նախանձու եմ , որ հայրերուն մեղքը  
անօնց որդւոցը կը հատուցանեմ , զիս ատող-  
ներուն մինչեւ երլորդ ու չորլորդ ազգը»:  
Եշէյ . ի . 2—5 : Տէր և Երի . Օրէն . ը .

9 : իշ . 15 : լ . 17 : Արէց . իշ . 20 : իդ .  
24 : Ասուլ . Ճժէ . 4 , 5 , 8 : Դէմք . իշ . 1 :  
Երէմ . խդ . 2—4 :

**Այս խօսքերը Տասնաբանեայ պատուի-**  
**րանքէն՝ այն յաւիտենական (Օրէնքէն են ,**  
**որն որ Աստուած երբէք չվերցուց և բնաւ**  
**պիտի չվերցունէ : Վ. Ա. Ընդհակառակն մեր**  
**Փրկիքը մեկնեց և հաստատեց բանիկայ**  
**իրքեւ կանոն կենաց , և ցըցուց որ չէ թէ**  
**միայն արտաքին գործքերու կրվերաբերին ,**  
**այլ և սրտին խորհուրդներուն ու դիտաւու-**  
**րութիւններուն ալ : Տէս Անդը . Ն . 17—38 :**  
**«Դիւրին է երկինքը անցնիլը , բան թէ օ-**  
**րէնքներէն մէկ նշանագիր մը իյնալը :**  
**Դաւ . ԺՂ . 17 :**

**Կոյնալէս՝ ետ կենալու ենք և այն հոգեւոր**  
**կռապաշտութենէն , որուն դէմ Առւլը Ա-**  
**ւետարանը շատ անգամ կրզքուշացունէ**  
**մեզ , որ է մեր փափաքներն ու շահախընդ-**  
**րութիւնները Վստուծոյ պատուիրանքնե-**  
**րէն ու պահանջմունքներէն վեր բռնելը :**  
**«Ուկ զի ձգեցէք չար բաններու ցանկու-**  
**թիւնը ու ազահութիւնը , որ կռապաշտու-**  
**թիւն է»: Ասուլ . դ . 5 : «Որոնց Աստուածը**  
**իրենց փորն է , որոնք միայն երկրաւոր բա-**  
**ները կըմումուան»: Փէտր . դ . 19 :**

**Ահա եղբարք ասոնք են այս մեծ նիւթիս**  
**վրայ ունեցած մեր սկզբունքները , և անոնց**  
**ամենքն ալ ինտոր որ ցըցուցինք , Աստու-**

Ձոյ Խօսքէն առած ենք : Վճնեցէք և տեսէք թէ Աստուծոյ Խօսքին հակառակ բանմը կայ մի տառնց մէջ , և կամ կրնաք զտնել ասոնց մէջ մէկ անանկ բան մը , որն որ ընդունելուո համար ատելութեան թըշտառաւութեան և հալածման որժանի ըլլանիք :



Խ. Խնդրէս այ մէկ Աստուծոյ յը վընդունենին և Հոյն եւեն երեղոդութունին վընթան՝ Սուրբ Գևորգ առաջնորդութ ճամբանը , անանի ու Յիսուս Ք. Եկատոնմէ մոյն Ա' Եղանակ վընդունենին . Աստուծոյ և հարուց մը պէտք :

Սուրբ Հոգին Պօղոս առաքեալին բերնով վր ըստ , թէ “Ո' եկ Աստուծոյ մը կայ , ու մէկ միջնորդ մը Աստուծոյ ու մարդոց մէջը՝ Յիսուս Ք. Քիատոս մարդը , որ իր անձը ամենուն տեղը ազատչէք տուաւ” : ա Տէ . ի . 5 , 6 : Կըհաւաստանը որ ինքը կարողէ և կամեցող փրկելու դանոնք ամենը , որ Աստուծոյ կուգան իրմով : Կատարեալ մարդ և կատարեալ Աստուծոյ կըդաւանինք զինքը , երկու բնութիւն , բայց մէկ անձ :

Աստուծոյ ըլլալով իր ըրած միջնորդութ ի 4

թիմը անհուն արժանաւորութիւն ունի ,  
ու Հօրը հաճոյ է միշտ : Անոնք . դ . 17 :  
Եւ Աստուած՝ մեծ և պատուական խոստ-  
մունքներ տուած է մեղ յորդորելու համար  
որ Ք.րիստոս մեր մի միայն միջնորդը ըն-  
դունինք : «Ճշմարիտ Ճշմարիտ կրսեմ ձե-  
զի , որ իմ անունովս ի՞նչ որ ուզէք նէ իմ  
Հօրմէս՝ կուտայ ձեզի» : Յու . ժկ . 23 :  
«Թէ որ մէկը մեղք գործելու ըլլայ , Աս-  
տուծոյ քով բարեխօս ունինք Յիսուս Ք.ր-  
իստոս արզարը ու անարատը» : ա Յու .  
ը . 1 : Ք.հնէ . և Եռոյ . Ժթ . 16 , 20 :  
Գործ . Ե . 31 : Աշբ . Ե . 25 : Յու . ժկ .  
24 :

Ապրդ ըլլալովք՝ յարմարութիւն ունի ո-  
ղորմած և կարեկից միջնորդ մը ըլլալու մե-  
զի՝ թշուառ մեղաւորներուս : Ոեր ընտ-  
թիւնը վրան առաւ որ իր զաւկըները ու իր  
եղայլները ըլլանք : «Որովհետեւ զաւկընե-  
րը մարմինին ու արիւնին հաղորդ եղան ,  
ինքն ալ մերձաւորութիւնովը անոնց հետ  
կցուեցաւ : Ենոր համար ալ պէտք էր ա-  
նոր բոլորովին եղայլներուն նման ըլլալ .  
որ ինքը ողորմած ըլլայ՝ ու հաւատարիմ քա-  
հանայապետ Աստուծոյ կողմէն , ժողովուր-  
դին մեղքերը քաւելու համար : Ինչու որ ինչ  
բանով ինքը չարչարուեցաւ նէ՝ փորձը առ-  
նելով , կրնայ փորձանաւորներուն ալ օդ-  
նական ըլլալ : Ինչու որ թէ չէ քահանայա-

պետ մը ունինք՝ որ կարող ըրլայ մեր ողը  
կարութեանք հետ մէկտեղ չարչարուիլ .  
հապա ինքը ամէն կերպով փորձը առած է  
մեզի նման, բայց առանց մեղքի”։ Եբ .  
ր . 14 , 17 , 18 : դ . 15 :

**Արդ** Տէ կառագեալ Ա' շնորհ ու ունենա  
լով , որ միշտ պատրաստ է միջնորդութիւն  
ընելու մեզի համար և ողորմած ալ է , ու  
մինչեւ անդամ մեզ է՛ Եղայրները ու պահ-  
աերը և իր մարմնոյն անդամները կըկոչէ ,  
չենք կընար զինքը ատել և արհամարհել ,  
և իր արարածներուն աղաղակել : Ուստի  
սուրբ կոյս Վարիամին և սրբոց բարեխօ-  
սութիւնն ու միջնորդութիւնը չենք կընար  
ընդունիլ , թէպէտե կըպատուենք զանոնք  
իրմւ սուրբ անձինք , ձրի և գերագոյն շը-  
նորհքով փրկուած . և կըփառաւորենք  
Պատուած , որ իր ողորմութիւնը անանկ  
փառքով երեցուց անոնց վրայ : Ա' թը թըշ-  
նամիները զբարտութիւն կընեն վրանիս  
թէ մեր Տէրոջը Ո՞րը կուսութիւնը կուրա-  
նանք : Իայց այս Ճշմարտութիւնը կըդաւա-  
նինք մենք՝ Վարդարէներուն և Եւետարանին  
ցըցուցածին պէս : Եւայ . Է . 14 : Աստ .  
ա . 23 : Ինչպէս որ Վատուածաշունչը կը  
զբուցէ անանկ կընդունինք թէ Քրիստոս  
ծնաւ Վարիամ կոյսէն ըստ մարմնոյ , և  
կանանց մէջ օրհնեալ կըկոչենք զինքը :  
Իայց Վատուածաշունչին ըստածէն անդին ոչ

հաւատալիք ունինք և ոչ ուրանալիք : Այսիւնիք դժուառած բոլոր իր սուրբերուն և մարտիրոսներուն պարզեած շնորհացը համար , և անոնց վարքն ու մահը պատուական է մեզ : Բայց յոյսերնիս անոնց վրայ չենք գնել , այլ անոր վրայ՝ որ մեր և անոնց ՈՒՀՆՈՐԴՆ է \* :



Պ. Ա՞նք վըսց շաբախօսութիւն իւնեա՞ ըստով ընեւ ուստանելու էինդուցին չեն հաստատու : (Ըստ արքայի . ընդուռի առաջարկանունիւն արկածութիւն , էլ ըն 24) :

Ասիկայ՝ թէպէտ ըստ մասին տղիսութենէ և սխալ հասկրնալէ յաւաջ եկած ըլլայ ալ նէ , զրպարտութիւն է : Արհաւառանք թէ ուստանելու էինդուցին կայ , և թէ բոլոր քրիստոնեայ ըսուողները անոր անդամներն են : Հայոց՝ Հունաց՝ Հռովմայեցւոց և Արտթէսդանեղից եկեղեցիները՝ ուստանելու էինդուցիներ են , և անունով հաւատացելոց բոլորն ալ մէկ տեղ առնելով՝ անոնք են ահա Յանձնաւութիւններուն էինդուցին էին : Բայց մէ-

\*Տես Աւետարանական քարոզութիւնը , 1845 , թիւ 10 , և անոր յաւելուածը , երես 207 : Խաւ ՀՅորդոր առ զրագիսութիւն , տպեալ ՚ի Աւագաթա , 1840 :

կը չհաւատար , և մինչեւ անգամ այդ հայու-  
արարութեան հեղինակն ալ \* թէ այս տե-  
սանելի եկեղեցւոյն բոլոր անդամներն աւշա-  
ւիտենական կենաց ժառանգ են : Ենոնց մէջ  
արքեցողներ կան , որոնց համար զբուած է  
թէ՝ «Աստուծոյ թագաւորութիւնը չեն ժա-  
ռանգել” . (ա Կոբել . լ . 10) ստախօսներ կան ,  
որոնց համար զբուած է թէ՝ սուտվրուցնե-  
րուն բաժինը կրտկով ու ճճումբով երված  
ան լիձին մէջն է . որ է երկրորդ մահ  
(Հոյտ . իա . 8 . ) . աղահներ՝ յափշտակող-  
ներ՝ շնացողներ ու բամբաստղներ կան ,  
որոնց համար զբուած է թէ՝ Աստուծոյ թա-  
գաւորութիւնը չպիտի ժառանգեն : Ոեր  
Տէրը ինքը կըսորվեցունէ մեղի թէ ցորենը  
ու որոմը մէկտեղ կածին , թէպէտե մէկը  
երվելու սահմանուած և միւսը ամբարները  
ժողվուելու : Ուոր . ժկ . 30 : Ա երջին  
օրը շատերը պիտի ըսեն . ով Տէր Տէր՝  
չէ՞ որ քու անունովդ մարդարէութիւն ը-  
րինք , ու քու անունովդ դեեր հանեցինք , ու  
քու անունովդ շատ հրաշքներ ըրինք : Եւ  
անատենը անոնց սլիտի ըսեմ , Ես ընաւ ձեզ  
չէի ճանչնար . մէկ զի զայէք ինձմէ ամենքդ  
որ անօրէնութիւն կըզործէիք : Ուստի տեսա-  
նելի եկեղեցիին մէկ մասը չպիտի փրկուի .  
զորոնք . Քրիստոս “Ճննշնար” , և որոնց “մէկ

\*Տես Շահ Մկրտչութեան , տպակալ ՚ի Տպարանի ՀՅԱհանու-  
լի ՀՅԵատիւնան , 1845 . էրես 53 :

զի՞ գացէք ինձմեւ անօրէնութիւն գործող ներ՝ ըսելով յաւիտենական կորստեան վրա Ձիու պիտի տայ վերջին օրը : Տեսանելի եկեղեցին միւս մասը՝ Ք. քիտոսի մարմնոյն Ճշմարիտ անդամներն են, յաւիտենական կենաց ժառանգներ, աշխարհս ըլլալին ուռաջ իր ձեռքովը ընտրուած : Եթէ . . . ա . 4 :

**Արդ** եկեղեցին այս երկու մասանց բաժանումը անուեսանելով բաժանում է : Մէկը Ճշդիւ չկրնար որոշել՝ թէ եկեղեցին ո՞ր անդամները պիտի կորսուին . վասն զի կարող չէ մէկը առանց սխալելու կեղծաւոր հաւատացեալը անկեղծ հաւատացեալէն զատել : Երբոր եղօր մը յայտնի մեզք զործելը տեսնենք, կրվախնանք որ պիտի կորսուի . սակայն չենք կրնար մէկէն՝ ի մէկ վրձուել՝ թէ Պետրոսին պէս պիտի զեղջի՞ գայ կամ թէ Հուդային պէս պիտի կորսուի : Այս խօսքերէս յայտնի կերեայ Ք. քիտոսի անտեսանելի եկեղեցին որն ըլլալը : Իսրայէլ ճշարկու Հաւատացեալներն էն անոր անդամները, որոնք Աւետարանին զրուցածին պէս՝ “յաւիտենական կենաց սահմանուած են”, (Գառն . ժդ . 48) “Հոգիէն ծնած են”, (Յօհ . դ . 5) ու “փրկուելու ընտրուած են Հոգիին սրբելովը” ու Ճշմարսութեան հաւատքովը” : Ի մաս . ի . 12 : Անտեսանելի եկեղեցին անդամներէն մէկը չպիտի

կորսուի . ինչու որ ամէնքն ալ Ք.րիատոսի  
հետ միացած են կենդանի հաւատքով , և  
իր ձայնը կըլսեն , ու իր ետևէն կերթան , և  
մէկը կարող չէ զանոնք Ք.րիատոսի ձեռքէն  
յափշտակելու : “ Իմ ոչխարներս իմին  
ձայնս կըլսէն , ես ալ անոնք կըճանչնամ ,  
և իմ ետևէս կուգան . ու ես ալ անոնց յա-  
-կանոնական իշտուած իուպատ , որ յա-կանոնա լուկու  
իւրաստին , և մէկը անոնք իմ ձեռքէս չպիտի  
կընայ իւլել ” : Յ.Հ . Ճ . 27 , 28 : Ենտեսա-  
նելի եկեղեցիին բոլոր անդամները՝ Ք.րիա-  
տոս իր ձեռքովը ընտրած է : “ Աթէ որ աշ-  
խարհէն եղած ըլլայիք՝ աշխարհ իրենները  
կըսիրէր . բայց որովհետեւ աշխարհէ չէք ,  
հապա է . Յ.Շ. աշխարհն ընդունեցի . անոր համար  
աշխարհ ձեզ կատէ ” : Յ.Հ . Ժ. 19 : “ Ին-  
չու որ անոնք որ առաջ կըճանչնար՝ առա-  
ջուց ալ հրատիրեց իր Արդւոյն պատկե-  
րին կերպարանակից ըլլալու : Հ.Հ. Հ .  
ը . 29 : “ Որ ընտրուած էք , Հօր Ե.ստու-  
ծոյ նախագիտութիւնովը ” : ա Պէտ . ա .  
Հ : “ Ինչպէս որ մեղ անոր ձեռքովը աշ-  
խարհը ըլլալէն առաջ ընտրեց ” : Խ.Հ. Հ .  
ա . 4 : Երդ՝ այս խօսքերը տեսանելի եկե-  
ղեցիին բոլոր անդամներուն վրայ ալ չկըր-  
նար ըսուիլ , որոնց շատերը առանց զըդ-  
ջալու կըմեռնին , Յուղային՝ Ենանիային և  
Ասփիրային նման , որոնց ամենն ալ տեսա-  
նելի եկեղեցիին անդամներէն էին : Եւ արդ՝

ան որ կընդունի թէ տեսանելի եկեղեցին  
մէկ մասը կընայ կորսուիլ և կորսուած ալ  
է , ու մէկ մասն ալ փրկուած է , և առ  
կայն չընդունիր անտեսանելի եկեղեցին ինչ  
ըլլալուն վրայ ըրած վարդապետութիւն  
նիս , ինչպէս այդ ընդղէմ աւետարանա  
կան քրիստոնէից Հայտարարութեանը հե  
ղինակը (Երէս 24) . մեղի կերեկ որ անանկ  
մարդուն ըրած վէճը բաւերու վրայ է :  
Շանը իրօք կընդունի , բայց միայն անունը  
չընդունիր :

Բայց կարելի է հարցընող ըլլայ թէ  
Ճշմարիտ հաւատացեալը իր պատուղէն  
չճա՞նչընուիր : Աւ Ք.րիստոսի Ճշմարիտ ե  
կեղեցին միշտ յայտնի ըլլալու չէ՞ մի իր ճա  
ռագայթած լրսէն և իր բարի գործքերէն ,  
որոնցման զւատուած կրիստուորէ : Կը  
պատասխանենք թէ առ ատանկ է , և միշտ  
երբոր մէկ տեղ մը տեսնենք անանկ հաւա  
տացեալներ՝ որ բարի գործքերու նախան  
ձաւոր են , որ Վ.ւետարանին ցըցուցած  
ճամբովը անմեղ կեանք մը կանցունեն , և  
իրենց Ա արդապետը կըսիրեն և կըպատուեն  
իր անունը խօստովանելով և իր պատուի  
բանքնելը պահելով , ասոնք Ք.րիստոսի ե  
կեղեցին մէկ մասն են կըսենք : Շայց ինչ  
պէս որ Վ.ւաքելոց մէջ Հուղա մը կար , և  
այն ժամանակի քրիստոնէից մէջ Վնանիս  
մը ու Աստիբայ մը կար , անանկ ալ ասոնց

մէջ կընոյ ըլլալ որ կեղծաւոր մը և կտմ  
ինքինքը խաբած մէկը զտնուի . և որով  
հետեւ սրտերնին չենք կընար քննել , վասն  
որոյ այս ինչ մէկուն Ք.րիտոսի ճշմարիտ  
անդամ ըլլալը մէզի անտեսանելի կամ ան-  
ծանօթ բան է : Ենշուշտ թէ որ ամենքն ալ  
կեղծաւոր կամ ինքինքնին խաբած ըլլային  
նէ , շուտով կըհետանային դուռ տւետարա-  
նական վարքէն և վարդապետութիւններէն :  
Աակայն ամենքն ալ աներկբայ յաւիտենա-  
կան կենաց ժառանգ են ըսելը՝ սրտերնին  
կտտարելսպէս զիտեմ ըսել է . նմանապէս  
բոլոր փորձաւութեան հակառակ կէնալ է ,  
վասն զի Ք.րիտոսի հետեւողներուն մէջ  
միշտ կե ծաւորներ զտնուեցան :



ԴՅ. Աը Հաւատագունք որ հարդար սկզբու է բնել ըսր  
է , այսինքն՝ Եսուս-Տն Հետապնդ և ի՞ն օրենքին  
անհնապնդ է :

Ասով ըսել չենք ուզեր թէ մարդս վեր-  
ջին աստիճանի չարութեան մէջ ընկղմած  
է , հապա բոլորովին զուրկ է սրբութենէ :  
Ոարդուս թնութիւնը՝ « քու Տէր Եստուածդ  
բոլըրով սրտիւ և քու ընկերդ քու անձիդ  
ովէս սիլէ՝» պատուիրանքին հակառակ է :

Ե՞նձնասիրութիւնը՝ Աստուածսիրութեան և  
 ընկերսիրութեան տեղն անցած է, և ամեւ-  
 նուն սրտին մէջ կըթագաւորէ : Այսպս բը-  
 նականապէս մեռած է, մեղաց և յանցանաց  
 մէջ, և իր մարմնոյն մէջը բարի բան մը բը-  
 նակուած չէ : Հայութ. է. 18 : Աստուծոյ  
 խօսքին վարդապետութիւնը աս է, թէպէտ  
 սրտերնուս հպարտութեանը շատ անհաճոյ  
 վարդապետութիւն մըն է : Ոտիկ ըրէ Սուրբ  
 Հոգւոյն զրուցած խօսքերուն : «Ինչ է  
 մարդա՞ որ սուրբ պիտի ըլլայ, և այն կա-  
 նանցածինը՝ որ արդար պիտի ըլլայ»: Հայութ.  
 ժէ. 14 : «Ե՞նչա անօրէնութիւնով ծնայ,   
 ու մեղքով մայրս իս յղացաւ»: Այութ. ծա. 5 : «Ե՞ղաւորները հեռացան արդանդէն,   
 փորէն կըմոլորին սուտ խօսելով»: Այութ.  
 ծը. 3 : «Վրդար մը չկայ, ոչ մէկ հատ մը :   
 Որ անոր առջեւ մէկ մարմին մը արդարա-  
 ցած ըրլայ օրէնքին զործքերովը : Ինչու որ  
 ամէնքը մեղք զործեցին, և Աստուծոյ փառ-  
 քէն պակսեցան»: Հայութ. դ. 10, 20, 23 :  
 «Ինչու որ երբոր զուք մեղաց ծառաներ  
 էիք՝ արդարութիւնէն ազատ էիք»: Հայութ.  
 դ. 20 : «Դիտեմ որ իմ ներսի զիա, յր՝ իմ  
 մարմինիս մէջ մէկ բարի բան մը բնակուած  
 չէ»: Հայութ. է. 18 : «Ու ասն զի մարմնա-  
 ւոր շունչ ունեցող մարդը՝ Աստուծոյ Հոգի-  
 ին բաները ընդունիր. ինչու որ ան իրէն յի-  
 մարութիւն մըն է . ու չկընար աւ գիտնալ

Հոգեւոր կերպով պիտի քննուի ” : ա  
կը նշ . ը . 14 : “Ոլք թէ մէկը ամէնուն ուեւ  
զը որ մեռաւ , անանկ է նէ ամէնքն ալ մեւ  
ուած էին” : ը կը նշ . ն . 14 :

**Ա**րդ մարդուս բնութիւնը ասանկ ապա-  
կանեալ ըլլալէն կըհետեւի որ՝ մարդս բարի  
գործքերով աշքայութիւն չկրնար երթալ :  
Եթ բնութիւնը ապակ սնեալ ըլլալով իր  
ամենալաւ գործքերն անդամ ապականեալ  
են \* , և շնորհքով միայն փրկուելու է :  
“Եւ թէ որ շնորհքով , անսնկ է նէ ալ  
գործքերէն չէ . հապա թէ չէ շնորհքը ու  
շնորհք չըլլար” : Հայութ . ժա . 6 :

**Մ**արդուս սիրտը ասանկ ապականեալ  
ըլլալուն համար , նաև պէտք է որ նորոգուի  
և Աստուծոյ շոգիովը սրբուի :



Ե . Ա առնորոյ իւնդունին . Առ-ը շ շոգիկն շո-  
քեն ծնոնելու , իոյ վլւսութին ծննդեան լորդու-  
ութուն-թէ-նը : “Թէ որ մէ խորդ իւ նորէն չու-  
նէ” չինար Առուն-ծոյ Լուգուսարու-թէ-նը ու-  
նալ : Յօլ . դ . 3 :

**Մ**արդ մը արքայութիւն երթալու հա-  
մար \* չէ թէ միայն իր մեղքերը ներուած ըլ-  
լալու է , հապա այն տեղին մէկ յորմանու-

\* Ես նիւթիս վրայ տես նաև առ տեսքակիս Հօդուած . Օ .  
Երես 57—60 :

թիւն մըն ալ ունենալու է . և այս յար-  
մարութիւնը՝ մինչև որ նորէն չծնի նէ,  
չկընար ունենալ : Արդ՝ կըհաւատանք որ  
Առւրբ Գրոց մէջ յիշուած վերատին ծր-  
նունդը անանկ բան մըն է՝ որ անով նորո-  
գուած մարզը՝ սրտով և վարքով սուրբ կըլ-  
լայ : Յսէլ չենք ուղել թէ բոլորովին մեղքէ  
աղատ կըլլայ, այլ ուրիշներուն պէս, և իր  
առջի վիճակին մէջ ինքն ինտոր էր նէ,  
այնպէս մեղաւոր ըրլլար : Ա երատին չծր-  
նածներուն հանգամանկները յայտնի կե-  
րեն Առւրբ Գրոց հետեւեալ համարնե-  
րուն մէջ : «Վնչու որ մարմինէն ծնածը  
մարմին է» : Հ.Հ. Կ. 6 : «Վարմինվ մե-  
ղաց օրէնքին կըծաւայեմ» : Հ.Հ. Կ. 25 :  
«Վարմինին գործքերը ասոնք են . շնու-  
թիւն, պունըկութիւն, պղծութիւն, զիճու-  
թիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն,  
թշնամութիւն, վիճմունք, նախաձութիւն,  
բարկութիւն, հակառակութիւններ, երկպա-  
ռակութիւններ, անմիտքանութիւններ, չար  
նայուածքներ, սպանութիւններ, գինովու-  
թիւններ, անառակութիւններ, ու ինչ որ  
անոնց նման են» : Գ.Ա. Ե. 20, 21 :

Կորէն ծնած մարդուն Ճիշտ ասոր հակա-  
ռակն է : «Նողիէն ծնածը հոգի է» : Հ.Հ.  
Կ. 6 : Նողիին պտուղները ասոնք են . սէր,

խնդութիւն , խաղաղութիւն , երկայնմտութիւն , քաղցրութիւն , բարութիւն , հաւատք , հեզութիւն , ժուժկալութիւն : Վաղ Ե . 22 , 23 : « Ամէն ով որ իւշէրէ , Աստուծմէ ծնածէ : Ան ամէնը որ Աստուծմէ ծնածէ աշխարհին իւրացնէ : Ան ամէնը որ Աստուծմէ ծնածէ Իւշ Հոռծեր ” : ա ՀՅԱԼ . կ . 7 : ե . 4 , 18 : Աստուծմէ ծնածները Հիսուսի Քրիստոսի Ճշմարիտ աշակերտներն են : Ոուրք Կիրքը ուր որ անոնց վրայով խօսինէ , կըցուցընէ թէ անոնք խոնարհ անկեղծ արդար ու Աստուծոյ խօսքին հնազանդ են : Խելքէտե անկատար ու մեզաց ենթակայ են , սակայն մեղքը և ամէն գէշ բաները կատեն , և կաշխատին մեղքէն ետ կենալու : Այս բընութիւնը ունեցողը վերստին ծնածէ : Այս բնութիւնը չունեցողը՝ ինչ որ ըլլայ թողը ըլլայ վերստին ծնած չէ :

Չենք ընդունիր այն վարդապետութիւնը՝ որ կըհաստատէ թէ այս մեծ յաւիտենական փոփոխութիւնը՝ մկրտութիւնով կրլը : Ա ասն զի գիտենք թէ մկրտութիւնը ասանել փոփոխութիւն չըրաւ մեր մէջը . և աւաղ՝ որ անթիւ մկրտեալներ կրտեանենք , որոնց վրայ վերստին ծննդեան նշոյլը անդամ չերեկիր : Ինտո՞ր հաւատանք թէ այս աշխարհս սիրողները՝ կեղծաւորները՝ բամբասողները՝ ստախօսները՝ շնացողները՝ արուագէտները և ամէն տեսակ անօրէն ու-

թիւն գործողեւը վերատին ծնած էն , քանի՛  
որ Եստուծոյ Խօսքը յայտնի կըզբուցէ թէ՝  
«Վ.մէն ով որ Եստուծմէ ծնած է՝ մեղք չը-  
ներ , ( դր կամաւ սովորաբար և մեղք սի-  
րելով , ) ինչու որ անոր սերմը իր մեջը կը  
մնայ , ու չկրնար մեղք գործել . պատ-  
ճառն որ Եստուծմէ ծնած է” ( ա ՀՅԱՀ . կ.  
9 ) . այսինքն վերատին ծնած ժամանակին  
ընդունած շնորհքը իր վրան կըմնայ , և ու-  
րիշ մարդոց պէս մեղք չկրնար գործել ,  
վասն զի վերատին ծննդեան շնորհքը թող  
չտար որ մեղք սիրէ :

Դարձեալ Սուրբ Գիւրը յայտնի կը  
սորվեցունէ թէ Սուրբ Հոգին մկրտւթիւ-  
նով չնորոգեր դմարդիկ , հապա Եստուծոյ  
Խօսքովը կամ Եւետարանին Ճշմարտու-  
թիւնովը : “Եթ ուզելովը մեղ ծնու Ճշմար-  
տութեան խօսքովը” : ՀՅԱՀ . ա . 18 : «Եւ-  
րէն ծնած ըլլալով , չէ թէ սապականացու-  
սերմէն հապա անապականացուէն՝ Եստու-  
ծոյ կենդանի ու յաւիտենական խօսքովը” :  
ա ՊՂԵԿ . ա . 23 : «Հոգիին սուրը , որ Եստու-  
ծոյ խօսքն է” : Ե.ՀԵ. . կ . 17 : Պօղոս կըսէ-  
կորնթացւոց , «Ե.ոհութիւն իմ Եստուծոյս ,  
որ ձեզմէ մէկը չմկրտեցի , միայն թէ Կը-  
րիսպոսը ու Գայիսոսը և Ստեփանէին ըն-  
տանիքը” : ա Կրդն. ա . 14 , 16 : Բայց ան-  
տարակոյս Պօղոսի միտքը ան չէր որ դոհու-  
թիւն տայ Եստուծոյ , թէ անոնցմէ մէկուն

վերստին ծննդեանը պատճառ չեղաւ . վասն  
դի մարդիկ նորոգելու և փրկելու պաշտօնով  
խրկուած էր Պօղոս : Եւ ինքը կըցուցընէ թէ  
ինտոր այս գործը կըկատարէր : “Քրիստոս  
Հիսուսով ես ձեզ ծնոյ աւետարանովը” :  
ա Առաջ . դ . 15 : “Ճնշու որ Քրիստոս իս  
մկրտելու չխրկեց , հապա աւետարանը քա-  
րողելու” : ա Առաջ ա . 17 : Տէս առ Հայութ . ժ .  
8 , 14 , 17 : ա Ժման . դ . 16 : ը Ժման . դ . 10—13 :  
Առւրբ Կիրքը ասանի բացայայտ կերպով  
կըսորվեցունէ թէ վերստին ծնունդը մկըր-  
տութիւնով ըլլալուն տեղը , ուրիշ և բոլո-  
րովին տարբեր միջոցով մը կըլայ , որ է Վա-  
տուծոյ Խօսքը կամ Ճշմարտութիւնը . վասն  
որոյ այս վարդապետութիւնը կընդունինք , և  
յայտնի կըտեսնենք թէ միւս վարդապետու-  
թիւնը հաստատելու համար բերուած առէն  
փաստերը սուտ են և Առւրբ Գրոց դէմ :

Այս վերստին ծննդեան վարդապետու-  
թիւնը որ վերը ցըցուցինք , աւետարանին  
մէկ հիմնական վարդապետութիւնն է : Ան որ  
կըկարծէ թէ նորէն ծնած է՝ բայց չէ ,  
ինքինքը կըխաբէ ’ի կորուատ իւր անձին :  
Եւ յայտնի չէ որ ասանկով շատ սխալ դա-  
ղափարներ եղած են վերստին ծննդեան ի-  
րօք ինչ բան ըլլալուն վրայ , և վերստին  
ծնեալներուն ունեցած սրբութեանը վրայ :  
Ինչ և իցէ մենք այս կարծիքը չունինք դու-  
թէ սրբութիւնը մէկ աներկեոյթ բան մըն է ,

եկեղեցւոյ խորհուրդներէ , և արարողութիւններէ յառաջ եկած , որ մարդուս սրտին ու վարքին վրայ չյայտնուիր . այլ կըհաւատանք թէ սրբութիւնը սրտին մէկ նորոգութիւնն է , որ Աստուծոյ բոլոր պահանջ մունքներուն հնազանդելու կառաջնորդէ մեզ : « Խուք իմ բարեկամներս էք , թէ որ ընելու բլաք ի՞նչ որ ես ձեզի կըպատուիրեմ » : Հյօհ . Ժե . 14 :



Օ . Ալ Հայութագունք , որ Քրիստուն պայմանները , առներ Աստուծոյ օգնութեան Անդը իտուարելունք որ յահիսենական իւանք ժամանակնենք , Գլուխագիտ երես էն . Բագաշխարութիւն , Հայութագունք Առք :

Ասոնք անանեկ յայտնի ցուցուած են Աւետարանին մէջ , որ Ճամբորդութիւն ընողը թէև յիմար աւ ըլլայ նէ՝ Ճամբան չհարցուներ : Խայ . լն . 8 :

1. Ապաշխարութիւնն է անկեղծութեամբ տրտմիլ մեղաց համար , հանդերձ ատելով զանիկայ ու սրտով Տէրոջը դաւնալով :

\* Վերստին ծննդեան վրայ աւելի տեղեկութիւն . \* առանալու համար , տես « ԱՌառ Ակրտութեան և վերստին ծննդեան » անունով տետրակը , տպեալ ՚ի Օքիւնիս 1845ին : Ակրտութեան վրայ ալ տես այս տետրակիս ը ՀՅօդուածը :

Վայս տետրակիս մէջ ՀՅօդուոնիս՝ Ապէամբա՝ Վարիդ՝ Առակուա

«Ալւատի ղղջացէք ու դարձի եկէք , որ  
մեղքերնիդ ջնջուի” : Գարձ . դ . 19 : «Ե՞ն-  
կէ ետև չիսուս սկսեց քարողիւ ու ը-  
սել , Վաղաշխարեցէք , ինչու որ երկնից  
թագաւորութիւնը մօտ է” : Ուագլ . դ . 17 :  
«Քաէ որ չապաշխարէք նէ՝ ամենքդ ալ ա-  
նանկ պիտի կրառուիք” : Գ ա-է . ժդ . 3 : «Ե՞ն-  
կէ ետև ապաշխարութեան արժանաւոր  
պտուղ բերէք” : Ուագլ . դ . 8 : «Պէտք  
է . . . անոր անունովը մեղաց ապաշխա-  
րութիւն ու թողութիւն քարողուիւ բոլը  
աղգերուն մեջ” : Գ ա-է . իդ . 47 : «Հապա ա-  
ռաջ . . . քարողեցի որ զեղջի դան , ու կեն-  
դանի Լուսուծոյ , պատճենոն , տարաշխառութեան համար  
արծունութ գործութ գործութ” : Գարձ . իդ . 20 :  
«Խմանի ամբարիշոր իր ճամբաները ձգէ և  
անօրէնը իր խորհուրդները . և թող Տէրո-  
ջը դառնայ , ու ողորմութիւն դտնէ , և մեր  
Վատուծոյն որ առատօրէն ներէ իր անօրէ-  
նութիւնները” : Լուսոյ . ծե . 7 : «Ե՞ն մար-  
դուն պիտի նայիմ որ հեղէ ու սրտով կոտ-  
րած , որ իմ խօսքերէս կըդողայ” : Լուսոյ . կիլ .

ու Առատանդնուապօջս տպուած զիբրեկր մէջ կրբերենք . բայց  
այս տպարաններէն ինչ բան որ ելլէ նէ՝ ընդունելու խօսք չենք  
տար : Առողք “Ֆիբրեն է մեր հաւատքին յաւիտենական ու ան-  
խախոս հիմը : Ինչ որ անոր համաձայն գտնենք նէ՝ ուրախու-  
թեամբ կընդունինք , թէ Պօջս տպուած ըլլայ՝ թէ Օժիւու-  
նիս : Ճ՛շմարտութիւնը մէկ մարդու մը և կամ մէկ տեսակ մը  
յարդոց մեռքը չէ՝ որ միայն մէկ տեղէ մը գտնենք : Աւը որ  
գտնենք նէ՝ ուրախութեամբ ընդունելու ենք , և փառք տալու  
ենք Վատուծոյ , այն ըրած պարզեն համար :

2 : ՏԵՇ ՆԱ ԼՐԱԿ ։ ՃԷ ։ 15 : ԼՐՎԵՒ ։ Դ ։ 22 :  
ԸՆԿՐ ։ Բ ։ 5, 16, 21, 22 :

Բանականութիւնն ալ կը սորվեցունէ՝ թէ  
ապաշխարութիւնը (ոչ թէ եկեղեցւոյն խոր-  
հուրդներուն մասնակից ըլլալը, և կամ ու-  
րիշ ծէսեր և արարողութիւններ կատարե-  
լը) փրկութեան առաջին պայմաններէն  
մէկն ըլլալու է ։ վասն զի թէ որ անգեղջ մե-  
ղաւոր մը փրկուելու ըլլայ նէ, զի բառուած  
յաղթող ապատամբ մը եղած կը լլայ :

2. Ապաշխարութեան հետ մէկտեղ՝ Ք. Ք.  
բիստոսի հաւատալն ալ փրկութեան և Վ. ս-  
տուծոյ առաջեր արդարանալու անհրաժեշտ  
մէկ պայմանն է : Ք. քիստոսի հաւատալ  
ըսելով՝ ըսել չենք ուղեր պարզապես  
հաւատալ մը իր էութեանը աշխարհք գա-  
լուն, մահուանը, յարութիւն առնելուն,  
և երկինքը համբաւնալուն ու գալու դա-  
տաստանին : Պ. և երն ալ կը հաւատան բո-  
լը այս բաներուն, ու կը սարսափին ալ :  
Հապա փրկող և արդարացունող հաւատ-  
քը՝ ուրախութեամբ և հնազանդութեամբ  
Ք. քիստոսի բոլոր սորվեցուցածները ընդու-  
նիլ, և զանոնք յաւիտենական ճշմարտու-  
թիւններ բանել մըն է : Ք. քիստոս մեղի ու  
սուցիչ, քաւիչ, քահանայ ու թաղաւոր ըն-  
դունիլ մըն է : «Ի՞այց անոնք որ զինքը ըն-  
դունեցին՝ անոնց իշխանութիւն տուաւ Վ. ս-  
տուծոյ որդիներ ըլլալու, որոնք որ կը հա-

ւատան իր անունին” : Յօհ . ա . 12 : Հոս . Ք.ը  
 թիստոսի հաւատալը և զինքը ընդունիլը նոյն  
 բանը ըլլալ կերևի : Առորք Կիրքը այս  
 ալ կըսորվեցունէ թէ հաւատքը անբաժա-  
 նելի կապով մը կապուած է սիրոյ հետ : “Ին-  
 չու որ Ք.ըիստոս Յիառաւի քով ո՛չ թլփա-  
 տութիւնը բան մը կլնայ , ո՛չ ալ անթլփա-  
 տութիւնը . հապա հաւատքը՝ որ սիրով կը-  
 յաջողի” : Պատ . ե . 6 : Հաւատքը մեղ  
 Ք.ըիստոսի հետ կըմիացունէ , որով ինքը  
 մեր հոգեւոր կենաց աղքիւրը կըլլայ : “Ու-  
 ալ ասկէ ետե կենդանի եմ , չէ թէ ես՝ հա-  
 պա Ք.ըիստոս կենդանի է իմ մէջս . բայց  
 ես որ հիմա մարմինովս կապրիմ նէ” Լուսու-  
 ծոյ Արդւոյն հաւատքովը կապրիմ” : Պատ .  
 ը . 20 :

Արդ՝ ասանկ հաւատք մը հարկաւ բարի  
 գործքեր կըծնանի : Ճ'իշտ ինտոր որ բարի  
 ծառը հարկաւ բարի պտուղ բերելու է ,  
 անանկ ալ այս հաւատքը ունեցող մարդը՝  
 հարկաւ սուրբ վարք մը ունենալու է : Ու-  
 կայն հաւատքը ինքնին մեղ չկընար փըր-  
 կել , և փրկող ու արդարացունող հաւատք  
 ըսելով՝ ըսել կուգենք թէ անով փրկու-  
 թիւն և արդարութիւն կընդունինք : Ե՞ն մէկ  
 ձեռք մըն է , որով Ք.ըիստոսէն մեղի պատ-  
 րաստուածները կընդունինք ու կըվայելինք :  
 Խնչպէս որ անօթի մարած ատենիս առջե-  
 նիս կերակուր դրվի նէ՝ ձեռքերնիս երկըն-

յունելու առնելու Ենք՝ որ ուտենք ու ապ-  
րինք, անսանկ ալ թէրէտ փրկութիւնը ձրի  
է, բայց հաւատքով ընդունելու ենք՝ ուրա-  
խութեամբ և խոնարհութեամբ հնաղանդե-  
լով բոլոր իր պայմաններուն, չէ նէ կըկոր-  
սուինք : Արդարացունող հաւատքը այս է .  
չէ թէ ինքիրմէն մէկ արժանաւորութիւն  
մը ունի, այլ պարզապէս անով կընդունինք  
և մեզի կրսեպհականենք Ք.քիտոսի այն  
արդարութիւնը, որն որ մեր գործքերովք  
չենք կընար ձեռք ձգել, հապա Վ.ստուծոյ  
ձրի պարզեն է : Ոուրբ Գ.իրքն ալ շատ  
յայտնի խօսքերով կըհաստատէ թէ այս  
կերպով արդարութիւն կընանք ընդունիլ .  
անկեղծ ու հնաղանդ հաւատքով և ոչ թէ մեր  
գործքերովը, ինչպէս որ կերեի հետեւեալ  
վկայութիւններէն : «Ճնորհքով փրկուած  
էք դուք հաւատքով» : Ե.Հ.Յ. թ. 8 : «Չէ  
թէ օրէնքէ եղած իմ արդարութիւնս ունե-  
նամ, հապա Ք.քիտոսի հաստատուած ոն արդարու-  
թէնը՝ որ Վ.ստուծուած են է»: Փէլքու. դ. 9 : «Ենչու որ  
Վ.ստուծած անանկ սիրեց աշխարհ, մինչև որ  
իր միածին Որդին տուաւ . որ անու անու անու  
հաստատոյ չկորառի . հապա յաւիտենական  
կեանքը ընդունի»: Հ.օ. դ. 16 : «Եւ ան որ  
գործք մը չըներ, բայց կըհաւատայ անոր՝  
որ ամբարիշտները կարդարացունեէ, անոր  
հաւատքը իրին արդարութիւնի տեղ կը  
սեպուի»: Հ.ա. դ. 5 : «Են հաւատքովք

արդարացած ըլլալով , խաղաղութիւն ու  
նինք Աստուծոյ հետ՝ մեր Տէրոջը Հիսուս  
Ք.րիստոսի ձեռքով” : Հայութ . ե . 1 : “Ես  
զիտենք որ մարդ օրէնքին գործքերէն չկըր-  
նար արդարանալ , միայն թէ Հիսուս Ք.ր-  
իստոսի հաւատքէն . մենք ալ Հիսուս Ք.ր-  
իստոսի հաւատացինք որ արդարանանք  
Ք.րիստոսի հաւատքէն , և չէ թէ օրէնքին  
գործքերէն . որովհետեւ օրէնքին գործքե-  
րէն մէկ մարմին մը չպիտի արդարանայ” :  
Գառն . բ . 16 : “Բայց թէ օրէնքովը մէկը  
չկրնար արդարանալ Աստուծոյ առջեր ,  
ան յայտնի է . ինչու որ զիբքը կըսէ թէ  
Արդարը հաւատքէն պիտի ապրի” : Գառն .  
դ . 11 : Տէս նույնը Տէս . դ . 15 : ա Պէտք . ա .  
5 , 9 : Գառն . դ . 8 , 9 : Հայութ . դ . 21—31 :

3 . Հաւատքին վրայ եղած այս ծանօթու-  
թիւններէն կիմացուի թէ ինչպէս կըբռնենք  
երրորդ պայմանը , որ է Առքենք Առք կամ  
Բարձ : Կըսենք թէ բարի գործքերը  
հաւատքին հարկաւ յառաջ բերած պտուղ-  
նելին են . վասն զի հաւատքը սրտերնիս սի-  
րով կըլեցունէ առ Աստուծած և առ մար-  
զիկ , և Աստուծոյ հնաղանդելու ու բոլոր  
երեն հաճելի եղած բաները ընելու փափաք  
մը կըվառէ մեր ներսի դին : Եյս աղքուու-  
թիւնը չընող հաւատքը , Յակոբոս առա-  
քեալին ըսածին պէս՝ մեռած հաւատք է :  
“Ինչ օգուտ է եղայրներս , թէ որ մէկը ը-

սէ թէ հաւատք ունի , ու զործ չունենայ ,  
արդեօք հաւատքը կընայ մի փրկել անիկայ :  
Ինչու որ ինչպէս որ մարմինը առանց հողիի  
մեռած է , առանկ ալ հաւատքը առանց  
գործքերու մեռած է” : Ըստ . թ . 14 , 26 :

Առւտ չարախօսութիւն կընեն վրանիս և  
մեղ կըբամբասեն՝ թէ բարի զործք պէտք  
չէ կըսենք եղեր , (աւայս Հայութը . շնորհէ Աւայս առաջանականաց , Երև . 34) և կըհաւատանք եղեր  
թէ մարդ մը չարագործութիւնով ալ ան-  
ցունէ նէ իր կեանքը՝ հաւատքով միայն  
կընայ փրկուիլ : Ո՞նք ասոր հակառակը կը  
հաւատանք թէ բարի զործքեր յառաջ չքե-  
րող հաւատքը՝ ճշմարիս և կենդանի հա-  
ւատք չէ , ինտոր որ բարի պտուղ չքերող  
ծառը՝ բարի ծառ չէ : Աւետարանին դիտա-  
ւորութիւնը՝ մեղաւորները անկեղծութեամբ  
և սրտով Աստուծոյ բոլոր պատուիրանքնե-  
րուն հնաղանդել տալ է : Ո՞ք Փրկիչը՝  
բոլոր իրեն հնաղանդողներուն յաւիտենա-  
կան փրկութեանը պատճառն է : Երբ . ե .  
9 : «Ի՞նքդինքը մեղի համար տուաւ , որ մեղ  
բոլոր անօրէնութիւններէն աղատէ , ու մաք-  
ըէ իրեն յատուկ ժողովուրդ ընէ՝ բարի  
զործքերու նախանձաւոր” : Տէտ . թ . 14 :  
Հայութ . իա . 27 : Ի՞այց թէպէտե կըհաւա-  
տանք թէ բրիստոնեաները ջանք ընելու են  
բարի զործեր զործելու (Տէտ . թ . 8) , սա-  
կայն այս ալ կըհաւատանք թէ անոնք Աս-

տուծոյ առջելը արդարանալնուս օգուտ մը  
չեն ըներ : Ա, ախ անոր համար՝ որ Վրիստո-  
սի արդարութիւնը հաւատքով միայն կրնանք  
ընդունիլ , ինչպէս որ վերը ցըցուցինք . և  
երկրորդ անոր համար՝ որ մեր ամենալաւ  
զործքերը պղծեալեն մեղօք ու ապականեալ  
են ամենասուրբ ։ Աստուծոյ առջին : « Ո՞ւ  
բոլոր արդարութիւնը աղտեղի լաթերու պէս  
է » : Եշայ . կդ . 6 : Արդարէին այս համա-  
րին մէջը ասանկ հաստատած ճշմարտութեան  
դէմ ումանք այս հակառակութիւնը կրնեն  
բաելով , թէ մեր բարի գործքերը ներսի  
դինիս բնակող Առւրբ Հոգւոյն պտուղները  
ըլլալովնին , անոնք՝ անոր ըրած գործքերը  
սեպուելու են . ուստի սուրբ , Աստուծոյ ըն-  
դունելի և վաշճուց արժանի են : Ասոր կը  
պատասխ սնենք՝ թէ արդարւ Առւրբ Հոգին  
է ամեն ճշմարիտ քրիստոնէին բարի գործ-  
քեր ընել տուղը . և իրօք բարի գործ մը  
չկայ , որուն պատճառը ինքը եղած չըլայ այս  
կերպով : Բայց խնդիրը՝ ընել աստղը վրայ  
չէ , հապա իստուղն : Ամենէն բարի մարդը՝  
միայն ըստ մասին սրբուած է . և իրեն հարկ  
կըլայ Պօղոս առաքեալին զրուցած այն խօս-  
քերը զրուցել , թէ « Ա, երսի մարդովը Աս-  
տուծոյ օրէնքին կըհաւնիմ . բայց ուրիշ  
օրէնք մը կըտեսնամ իմ անդամներուս մէջը՝  
իմ մտքիս օրէնքին դէմ զէնք վերուցած ու  
իս գերի բռնած մեղքին օրէնքովը որ ան-

դամներուս մէջն է” . (Հայութ . է . 22, 23) . և դարձեալ թէ՝ “Վիտեմ որ իմ ներսի դիս , յթ իմ մարմինիս մէջ մէկ բարի բան մը բը-նակուած չէ” : Հայութ 18 : Ուրեմն հոգտ-երք որ բարի գործք գործէ նէ՝ պօղոս առաքեալ ալ ըլլայ նէ՝ իր գործութը անկատար էն , վասն զի չնո՞ն անկատար է : Անկատար բանական էակ մը՝ կատարեալ բարի գործ մը չկրնար գործեալ . վասն որոյ իր գործքերը վարձքի արժանի չեն կրնար ըլլալ : Ուուրք շոգին մեզի բարի գործքեր չեն իւրայ . բայց թէ որ ինքը՝ զանոնք կատարեալ ըլլայ նէ , անատենը մարդիկ ոչ գովութեան և ոչ մե-դադրանաց արժանի կըլլան \* :



Ե . Կը նույնանին . Ք. Ռէ ստուգ բալք իսրայէլա-  
լինանին . . . առհմանագութը լինանին :

Բան մը չենք պակսեցուներ անոնցմէ , ու  
անոնց վրայ բան մը չենք էվելցուներ : Կըն-  
դունինք բաղաքական կառավարութիւնը իր-  
քե Աստուածային սահմանադրութիւն մը :  
ա Պէտ . ք . 13, 14 : Կընդունինք ամուս-

\* Դարի Դարեւոց վրայ տւելի տեղեկութիւն ստանալու համար ,  
առ Դարեզործութեան օգուտը , տպեալ ՚ի Օքիւնիս 18 & 2 :

նութիւնը իրեւ Աստուածային սահմանաշ  
 ղրութիւն , և թէ մահէն՝ ի զատ միայն մէկ  
 պատճառ մը կայ , դու շնութիւն , որ կրնայ  
 ամուսնութեան կապը քակել : Օ՞հնո՞ւ . ք .  
 24 : Ո՞ւգ . Ն . 32 : Չեանաղը ութիւնն ալ  
 Քրիստոսի մէկ սահմանաղը ութիւնն է եւ  
 կեղեցիին բարեկարգութեանը՝ պահպանու-  
 թեանը և շնութեանը համար : Գործ . ժդ .  
 22 : Տէր . ա . 5 : ի Տէր . ք . 2 : Կոյնապէս և Վկըր-  
 տութիւնն ու Հաղորդութիւնը , որոնց վրայ  
 վարը պիտի խօսինք : Հոգեւոր պատարագ-  
 ներ , դու աղօթք ու փառաբանութիւն մա-  
 տուցանելը՝ քրիստոնէական պարտաւորու-  
 թիւն են : Կոյնապէս և ապաշխարութիւնը ,  
 մէկուն ըրած վնասներնուս փոխարէնը հա-  
 տուցանելը , մէկդմէկու մեղքերնիս խոստո-  
 վանիլը ու մէկդմէկու յանցանք ներէլը՝ քը-  
 րիստոնէական պարտաւորութիւններ են :  
 Ասոնց ամէնը և շատ ուրիշներ ալ մէկտեղ՝  
 քրիստոնէական սահմանաղը ութիւններ կամ  
 պարտաւորութիւններ են . բայց ասոնց մի-  
 այն երկուքը խորհուրդ կըկոչենք , որոնք  
 են Վկըրտութիւնն և Հաղորդութիւն : Կըն-  
 դունինք մեր հակառակորդներուն ալ ըն-  
 դունած այն սահմանը եկեղեցւոյ խորհուր-  
 դին վրայ , թէ խորհուրդն է նիւթական  
 նշանակներով հոգեւոր բանի մը ցոյցքը , և  
 անտեսանելի շնորհաց տեսանելի նշանը :  
 Կառաւատքի արդարութեան նշան և

կնիք կը նայ սեպուիլ , ինսար որ Վրբա-  
 համեան ուխտին մէջ թլփառութեան խոր-  
 հուրդը՝ հաւատքի արդարութեան նշան և  
 կնիք էր : Հուն . դ . 11 : ‘Զեռնաղբութիւ-  
 նը Վատուածային սահմանաղբութիւն մըն  
 է , բայց խորհուրդ չէ : Ա ասն զի ոչ Հո-  
 գեսոր բանի մը նշանակական ցոյցքն է ,  
 և ոչ անտեսանելի շնորհաց տեսանելի նշան  
 է . հապա հոգեւոր պաշտօնի մը ոլոշուիլ է :  
 ’Կոյն պատճառաւ ամուսնութիւնը , քաղա-  
 քական կառավարութիւնը , կիրակի օրը և  
 շատ ուրիշ բաներ խորհուրդ չեն , այլ աս-  
 տուածային սահմանաղբութիւններ են : Ա  
 մանք Եփեսացւոց թղթոյն մէջ յիշւած խոր-  
 հուրդ բառը սխալ հասկընալով (Եփ . Ն . 32)  
 ամուսնութիւնը եկեղեցւոց խորհուրդ կըսե-  
 սլեն , մկրտութեան և Տէրունական ընթրի-  
 քին կարդը դասելով : Արմունան վարի  
 տողն ալ կարդալու , ուր որ առաքեալը  
 յայտնի խօսքերով կըհաստատէ՝ թէ այն իր  
 ըսած խորհուրդը՝ այր և կեռջ միաւորու-  
 թեանը չվերաբերիր , այլ Ք. Ք. Պ. Պ. Պ. Պ. Պ.  
 միաւորութեանը : «Վ.ս խորհուրդը  
 մէծ է . բայց ես կրզրուցոմ Ք. Ք. Պ. Պ. Պ. Պ.  
 Եկեղեցին վրայ» : Եփ . Ն . 32 : Վ.սկէ ՚ի  
 զատ՝ ով ամուսնութիւնը անտեսանելի շնոր-  
 հաց տեսանելի նշան կըսեպէ : Եւ թէ որ  
 Ք. Ք. Պ. Պ. Պ. Պ. Եկեղեցին խորհուրդը եղած  
 ըլլայնէ , Եփ . Ն . 32 : Բայց անդամներն ալ ա-

Հուշանալու էն : Խոյց Փօղոս առաքեալին վճռածին պէս , թէպէտ ամուսնութիւնը ամէն կողմանէ պատուական է , սակայն թէ որ մէկը ուղէ նէ՝ աղատութիւն ունի չամուսնանալու : Եւ թէ որ ամուսնութիւնը խորհուրդ է ըսենք նէ , անատենը Պօղոս առաքեալին զրուցած այս խօսքը աս ըսել կըլայ թէ՝ ով ուղէ նէ եկեղեցին խորհուրդները դանց կընայ ընել :

Քսիստոսի եկեղեցին խորհուրդները երկրուք են՝ Մկրտութիւն և Հաղորդութիւն . և ասոնք ջերմեւանդութեամբ կատարելու ենք , յուսալով թէ Վստուածային շնորհքը մեր սրտերնուս մէջ պիտի կատարէ ան բաները՝ որ խորհուրդները նիւթական նշանակեներով կըցուցընեն :

Վեցերորդ յօդուածին մէջ տուած ձանօթութիւններնուս կըհասկըցուի՝ թէ ինչ պէս որ մեր բարեգործութեանը վրայ փըրկութեան յօյս մը չենք դներ , անանկ աւեկեղեցւոյ խորհուրդներուն վրայ փրկութեան յօյս մը չենք դներ բնաւ : Օանոնք շնորհք ընդունելու միջոց կըսեպենք , որոնք ուղիղ կերպով կատարելով հաւատքնիս ու սէրերնիս կաձի , Վստուած կըփաւաւորուի և իր եկեղեցին կըհաստատուի , բայց շնորհքը պարզեռողը անոնք չեն , և իրենց ըրած աղջուութիւնը իրենցը չէ , այլ դանոնք ուղիղ ընդունելէն յաւած կուգայ :

Բ. Եւ սբով նշանաւում խորհուրդները մէկ գլուխութ  
անդի հըն էն, և իմ համառապատճեռը յարագի ցուցը-  
նէնք, ու մէն ինպա՞ր իշլաւիը նաև, Ա'կրտութիւնը և  
հաղորդութիւնը :

Ա'կրտութիւնն է յանուն չօր և Արդւոյ  
և չողւոյն Արբոյ ջրով լուանալը, իբրև  
նշան այն վերատին ծննդեան, որ առանց ա-  
նոր մէկը չկրնար երկինքի թագաւորութիւ-  
նը մտնել : Ա'կ արարողութիւն մըն է, ո-  
րով քրիստոնեայ ըլլալնիս կրդաւանինք, Վ.ս-  
տուծոյ հետ ուխտի կրմտնենք և Ք.րիստո-  
սի եկեղեցին անդամ կրլանք : Խակ տղայը  
որ մլրտուին, ծնողքները ուխտի կրմտնեն  
Վ.ստուծոյ հետ իրենց զաւակին կողմանէ, որ  
ստանեկ զաւակը Վ.քրահամին և իր սերնդոցը  
եղած խոստմունքին ժառանգ կրլայ \* :

Հաղորդութիւնը կրնդունինք իբրև յիշո-  
տակութիւն և նշանակական խորհուրդ Ք.ր.  
քրիստոսի մարմնոյն որ բեկաւ, և իր արեա-  
նը՝ որ թափուեցաւ մեղաց քաւութեան հա-  
մար : Ա'կ մեղաւորներուս մեղաց անսու-  
սանելի շնորհքին տեսանելի նշանը՝ կրսե-  
սլենք դանիկայ, որ այն շնորհքով մեր մեղ-  
քիլուն քաւութիւնը եղաւ, և Վ.ստուծոյ հետ

\*Ա'կրտութիւնը աւելի աղեկ մեկնուած է Ճ'առ Ա'կրտութեան  
և Ա'կրտութիւն ծննդեան տեսորակին մէջ . տպեալ ի Օմիւնիս  
1845 ։

Հաշտուեցանք իր Արդւոյն մահովը, և իրեն ու  
բոլոր իրեն հաւատացողներուն հետ հաղոր-  
դակցութիւն ունեցանք : “Ես ըրէք իս յի-  
շելու համար”, և “Տէրոջը մահը պատմե-  
ցէք մինչեւ որ ինքը դայ” պատուերին հը-  
նազանդելով իր մահը կը իշատակենք քե-  
կեալ հացով՝ ի նշան իր մարմնոյն, և գինիով  
’ի նշան իր արեանը : Իր մահը յիշատակել  
ըսելով ըսել կուղենք թէ այս սահմանա-  
զրութիւնով մտքերնիս կը բերենք իր մա-  
հուանը պարագաները՝ պարագաները և գինիո-  
ւութիւննը :

1. Իր նույնանը պարագաները : “Աեր մեղքե-  
րուն համար վիրաւորուեցաւ, և մեր անօ-  
րէնութիւններուն համար պատժուեցաւ” :  
Լառու . ծդ . 5 : Վուրբ Գիրքը կը արվեցունեէ  
թէ . Ք. թիստոսի չարչարանիքներն ու մահը  
մեր և բոլոր աշխարհիս մեղքերուն քաւու-  
թեանը համար էր : Այս խորհրդածութիւ-  
նը կը շարժէ զեղզ մեղքերնիս ապաշխարե-  
լու, ու ետ կենալու և զգուելու այն բանէն,  
որ մեր փրկչին այն դառն տանջանացը պատ-  
ճառ եղաւ :

2. Իր նույնանը պարագաները : Ատքերնիս  
կը բերենք Գեթսեմանի պարտէղին մէջ իր  
քաշածները, ծեծուիլը, ծաղը ըլլալը ու  
վիուշէ թաղով պատկուիլը, աշակերտներուն  
մէկէն մատնուիլը, միւսէն ուրացուիլը և ա-  
մենէն ալ երեսէ ձգուիլը, և մանաւանդ  
ի \* 6

խաչին վրայ Հօր Աստուծոյ երեսէն ձգուիլը , երբոր իր տառապանացը սաստկութեանը ժամանակը աղաղակեց , Աստուծած իմ՝ Աստուծած իմ՝ իս ինչո՞ւ թողուցիր : Եյս պարագաներուն ամենքն ալ սրտելինուս մեծ ազդուութիւն կուտան , և երախտազիտութիւնով իրեն հնազանդելու կըշարժեն ըդմեղ :

3 . Առ Տառշենս իր շարադրուոցու և հաւաանը գիտաւորութեանը Հըոյ : Իր դիտաւորութիւնը մեղաւորները միայն դատապարտութենէ աղատել չեր , այլ և զանոնք մեղքէ սրբել էր : “Դնքինքնը մեղի համար տուաւ , որ մեզ բոլոր անօրէնութիւններէն աղատէ , ու մաքրէ իրեն յատուկ ժողովուրդ ընէ” : Տէ՛տ . թ . 14 : Իր դիտաւորութիւններուն մէկն ալ բոլոր իր ճշմարիտ աշակերտներուն համար յաւիտենական փառք և երջանկութիւն պատրաստել էր : “Ո՛վ Հայր անոնք որ դուն ինծի տուիր , կուզեմ որ ուր որ ես եմ՝ անոնք ալիմ հետա ըլլան , որ իմ փառքս տեսնան” (ՀՅօհ . ԺԷ . 24) . “Ի՞սկ մենք ամեննիս բաց երեսով Տէրոջը փառքը որպէս թէ հայելիս մէջ տեսնալով , նոյն պատկերին կընորոգուինք փառքէն ՚ի փառք , ինչպէս Տէրոջը Հոգիէն” : ը Կոռնլ . Ք . 18 . Իր մահը յիշատակած ժամանակնիս ըլլած այս խորհրդածութիւններնիս կառաջնորդեն մեղ ինքինքնիս քննելու թէ արդեօք

այս գիտաւոր և օրհնեալ դիտաւորութեանը համաձայն կեանք մը կանցունե՞նք մի . թէ արդեօք շատ բաւականին զըդ ջում ըրած ենք մի մեղքերնուս համար . թէ արդեօք ճշմարտապէս երախտազէտ ենք մի՞ մեր տեղը բոլոր իր քաշսծներուն համար : Այս կերպով մեր Տէրը յիշելով, յոյսերնիա սէրերնիս ու հաւատքնիս կըկեն դանանեայ : Այս սահմանադրութիւնը ուղիղ կերպով կատարելէն՝ Էղբայրական աէս ալ կը ծնանի, և մէկդմէկու հետ կըմիանանք իբրև մէկ մարմին : «Անչու որ մենք շատերնիս մէկ հաց մէկ մարմին ենք . վասն զի ամենքնիս ալ ան մէկ հացէն կրվայելէնք»: (ա Առն. ժ . 17) Այս խորհրդովս հաղորդութիւն կունենանք Ք.րիստոսի և իր եկեղեցիին հետ : Հաւատքով զինքը սրտերնուս մէջ կընդունինք, (Առն. շ . 17) և ինքը մեր ամենուս զլուխը ըլլալով, իր ժողովուրդին հետ մէկ կըլլանք :

Բայց Կոյսիութեան վարդապէտութիւնը չենք ընդունիր, որ կըսորվէցունեէ թէ հացն ու գինին ոչ թէ խորհրդապէս, այլ իրօք և խակապէս Ք.րիստոսի մարմոյն և արեանը, հոգւոյն և աստուածութեանը կըփոխուի . և ամէն հաղորդ առնող չէ թէ խորհրդապէս և հաւատքով զ.Ք.րիստոս իր սրտին մէջ կընդունի, այլ իրօք և նիւթականապէս Ք.րիստոս իր ստամոքսը

կընդունի : Ասիկայ չենք կընար ընդունի :

ա . Անոր համար՝ որ Առւրբ Գիրքը կը սորվեցունէ թէ՝ Քրիստոս հաւատքով սրտի մէջ կընդունուի :

բ . Անոր համար՝ որ մեր Տէրը ինքը սորվեցուց մեղի թէ՝ “Հոգին է կենդանի ընողը, մարմինը շահ մը չըներ” : Յօհ . կ . 54 :

դ . Անոր համար՝ որ բերնէն մտնող բանը ոչ կըսրբէ և ոչ կըպղծէ մարդս : Մաք . է . 15 :

դ . Անոր համար՝ որ Առւրբ Գիրքը կը հաստատէ թէ՝ ընթրիքը Քրիստոսի մատուցած պատարագին յիշատակութիւնն է, ուստի չկընար ըլլալ բուն ան պատարագը :

Ե . Անոր համար՝ որ Առւրբ Գիրքը կը սորվեցունէ թէ՝ Քրիստոս՝ թէպէտե հոգիով ամէնտեղ ներկայ է, սակայն իր մարմինովը հօրը աջ կողմը նստած է, ուսկից աշխարհքը դատելու պիտի զայ, բայց ուրիշ անգամ մըն ալ դալեք չունի մեղաց համար պատարագուելու : Գարձ . ա . 11 : Եբր . ը . 1 : թ . 27, 28 : շ . 10, 12, 14 :

Ղ . Անոր համար՝ որ եթէ եկեղեցւոյ խոր հուրդ է նէ, այն խորհրդովը նշանակուած բանը չկընար ըլլալ : Ճ' իշտ ինտոր որ մէկը չըսեր թէ մկրտութեան խորհուրդին ջուրը իրօք և խկապէս վերատին ծնունդ է, անանկ

ալ ընթրիքին հացն ու գինին անհնար բան  
է որ՝ Ք.րիստոսի մարմինն ու արիւնը , և ու  
զին և Վ.ստուածութիւնը ըլլոյ : Ո՞ենք ա-  
նանկ կըհաւաստանք՝ որ այն հացն ու գինին  
խորհրդապէս իր մարմինն ու արիւնն են :

Ո՞նդդէմ աւետարանական քրիստոնէից  
Հայտարարութիւնը՝ այս վարդապէտու-  
թեանս կըհակառակի սա խօսքերը ըսելով .  
«Ք.րիստոս հացը ձեռքը առնելով կըսէ՝ ա-  
սիկայ է իմ մարմինս . ասոնք կըսէն , ատի-  
կայ չէ քու մարմինդ , այլ քու մարմինիդ օ-  
րինակն է»: Այս խելացի հակառակորդին  
պատասխանը կուտանք : Երբոր Առըրք Վ-  
ւետարանը կըսէ թէ ան գլուխ Ք.րիստոնէն էր,  
չէք մի ըսեր զուք թէ այն վեմը Ք.րիստոսը  
չէր , այլ Ք.րիստոսի մէկ նշանակն էր : Եր-  
երբոր Ք.րիստոս կըսէ թէ Ես եմ ճշարկոր-  
ւու իս այս հան է , և դուք ճիշդ եք , չէք մի  
ըսեր թէ Ք.րիստոս իրօք որթ չէ , չայրը  
իրօք մշակ չէ և աշակերտները իրօք ճիւղ  
չեն , այլ սա բաները միայն օրինակ են :  
Երբոր Ք.րիստոս իր աշակերտներուն կը-  
սէ թէ դուք առ եք , չէք մի ըսեր թէ ա-  
նոնք իրօք աղ չեն : Ճարիւրաւոր ասոր նը-  
ման օրինակներ կընանք բերել Վ.ստուա-  
ծաշունչէն , որոնց ամենուն ալ նոյն մեկնու-  
թիւնը կուտաք , և ան կերպ մեկնութիւնը  
հոս կըդատապարտէք :

թէ . Աը Հաւաքառն որ Վ. քիւտոսի հաւաքառն  
միան պատարագը՝ մի մեայն և իսպարեալ սաւալին  
և մշղոց . անանի որ՝ ոյս պատարագը հաւաքառն  
էն ետև , մշղերը ջնջելու համար ու պատա-  
րագ ունաս չէ :

Կոր օրէնքին մէջ պատարագ չկայ , բայց  
միայն մէկ քանի հոգեւոր պատարագներ կան .  
յո՞ւ աղօթք , փառաբանութիւն և անձերնիս  
Վատուծոյ նուիրել . ուստի ալ ուրիշ քա-  
հանաներ չկան , այլ այս հոգեւոր պատարագ-  
ները մատուցանող քրիստոնեաներն են նոր  
օրէնքին քահանաները : Պիտրոս առաքեա-  
լը սոլոր քրիստոնեաները մէկտեղ առնե-  
լով կրտէ , զուր անարատ քահանայութիւն  
մըն էք , Յիսուս Վ. քրիստոսի ձեռքովլը Վա-  
տուծոյ հաճոյ հոգեւոր պատարագներ մա-  
տուցանելու : «Բայց զուր մէկ ազնիւ ցեղ  
մըն էք . թաղաւորութիւն , քահանայու-  
թիւն , սուրբ աղդ , սեպհական ժողովուրդ  
մը»: ա Պէտք . ի . 5 , 9 : Պօղոս առաքեալն  
ալ կրտէ , «Զեղի կաղաչեմ եղբայրներ  
Վատուծոյ ողորմութեամբը , որ ձեր մարմին-  
ները պատրաստէք կինդանի զոհ մը՝ սուրբ ,  
Վատուծոյ հաճելի»: Հայութ . ժք . 1 : Ոլուսի  
անոր ձեռքովլը ամեն իժիր Վատուծոյ օրհ-  
նութեան պատարագ մատուցանենք , յո՞ւ  
մեր պոկունքներուն պտուղը՝ որ իր անունը

կըղաւանին : Խարեւարութիւնը ու աղքատ ներուն պէտք եղածին հաղորդ ըլլսլը մի մոռնաք . ինչու որ Եստուած անանկ պատարագներուն կըհաւնի” : Եբք . ժք . 15 , 16 : “Ե, որ օրէնքին ճանչցած պատարագները ասոնք են : Աւատի և եկեղեցիին պաշտօնեաները պատարագ մատուցանող քահանաներ ըլլսլու չեն, հապա Եստուածոյ խօսքը քարոզողներ , ‘Եոր կտակուրանի խորհուրդները մատակարարողներ , և քրիստոսի հօտին հովիւներ :

Թէ որ մէկը քննելու ըլլայ Եւետարանին հետևեալ բացայացտ ու պարզ համարեները , յայտնի կրտեսնէ որ կըհաստատեն թէ քրիստոսի մատուցած մէկ հատիկ պատարագը չէ թէ միայն հին օրէնքին պատարագները վերջացուց , այլ նաև կարգիլէ ինչ և իցէ կերպով կրկնել (որն որ անշուշտ անկարելի բան է ) այն մեծ պատարագը որ նոր օրէնքին հիմն է : “Ոչ ալ նուխաղներուն ու զուարակներուն արիւնովը , հապա իր արիւնովը մէկ անգամ մը սուրբ տեղերը մոռաւ՝ յաւիտենական փրկութիւն գտնալով” : Եբք . թ . 12 : “Չէ թէ որ շատ անգամ իր անձը պատարագ մատուցանէ , ինչպէս քահանայապետը որ տարուէ տարի Արբութիւն սրբութեանցը կըմտնար օտար արիւնով . հապա թէ չէ պէտք էր իրեն աշխարհի սկիզբէն

Հետէ շատ անդամ չարչարուիլ . բայց ահա  
 հիմա մէկ անդամ մը ան դարերուն վերջը  
 իր անձին պատարագովը յայտնուեցաւ մեղը  
 քը մէկ դի ձգելու համար : Եւ ինչպէս որ  
 մարդոց սահմանուած է մէկ անդամ մը մեռ  
 նիլ , ու անկէ ետքը դատաստան . անանկ  
 ալ Ք.թիստոս մէկ անդամ մը պատարագ  
 մատուցուեցաւ շատերուն մեղքերը վեր  
 ցունելու համար . բայց երկրորդ անդամին  
 առանց մեղքի պիտի յայտնուի անոնք փըր  
 կելու համար՝ որոնք հաւատքով անոր կըս  
 պատեն” : Ե՞ւ . թ . 25—29 : «Այս ան կամ  
 քովը մենք ալ սրբուեցանք Յիսուս Ք.թիս  
 տոսի մարմինին մէկ անդամ պատարագուելո  
 վը : Եւ ամէն քահանայապետ ամէն իժիր  
 ան պաշտօնին մէջ կըկենայ , և նոյն պա  
 տարագները շատ անդամ կըմատուցանէ ,  
 որոնք բնաւ չեն կընար մեղքերը մէկ դի  
 վերցունել . բայց ասիկայ մէկ պատարագ  
 մը մատուց մեղքերու համար , ու մշտնջե  
 նաւորապէս Եստուծոյ աջ կողմը նատաւ :  
 Ինչու որ մէկ պատարագով մը մշտնջենաւ  
 ւորապէս կատարեց ան սրբուածները : Ե՞ւ .  
 թ . 10 , 11 , 12 , 14 : «Աւստի ուր որ թողու  
 թիւն է , ալ մեղքի համար պատարագ պէտք  
 չէ” : «Աւստի եղայրներ համարձակութիւն  
 ունինք սուրբ տեղը մոնալու Յիսուսի տրիւ  
 նովը . ան նոր ու կենդանի ճամբովը՝ որն որ  
 բայցաւ մեղք վարագուրին ձեռքովը՝ յու իր

մարմինովը . և մեծ բահանայ մը ունենալով  
Կատուծոյ տանը վրայ , մօտենանք Ճշմարիտ  
սրտով՝ լեցուն հաւատքով , սրտելոնիս չար  
խիղճերէն լռւանալով , ու մարմիննիս սուրբ  
ջուրով լռւանալով” : Ե. Հ. Ճ . 18—22 :  
“Ո ասն զի . Ք. րիատոս ալ մեղքի համար մէկ  
անգամ ձեր վրայ մեռաւ” : ա Պ. Ե. Դ . դ . 18 :

**Ա**հա ասոնք են Հաղորդութեան պատա-  
րագը ընդունելնուս պատճառները : Կո-  
տուծոյ խօսքն է մեզ ստիպողը :

Ե. Ա. Արքայական Հեղաց Եպիսկոպոս :

**Ա**ստուծոյ խօսքէն կրարվենք՝ թէ ինտոք  
կլնայ ինքը արզար ըլլալ և միանգամայն  
արզարացունել Յիսուսի հաւատացող մե-  
ղաւորները : Հ. Հ. Ճ . դ . 26 : Մեղաւորներուն  
թողութիւն տռւողը մի միայն Կոտուած է :  
“Ես եմ՝ Ես եմ՝ որ կը ջնջեմ քու անօրէ-  
նութիւններդ ինձի Հանուն , և քու մեղքերդ ալ  
չպիտի յիշեմ” : Եսուս . Խ. դ . 25 : “Քու յան-  
ցանքներդ ամազի պէս , ու քու մեղքերդ մէ-  
զի պէս պիտի ջնջեմ . ինձի դարձիր , ու  
պիտի փրկեմ քեզ” : Եսուս . Խ. դ . 22 :

**Մ**իայն մէկ ճամբայ մը կայ Կոտուծմէ  
ի 7

մեղաց թողութիւն ընդունելու , որ է մեղաքերնիս ուղղակի իրեն խոստովանելով Յիսուս Ք. Քիատոսի մեր մի միայն միջնորդին ձեռքովը , և բոլորով սրտիւ իրեն դառնալով : «Ճանալ ամբարիշոր իր ճամբաները ձգէ , ու անօրէնը իր խորհուրդները . և թող Տէրոջը դառնայ ու ողորմութիւն գրանէ , և մեր Աստուծոյն , որ առատութեամբ թողութիւն տայ իր անօրէնութիւններուն” : Եշայ . ծԷ . 7 : «Դամ մեղքս քեզի յայտնեցի , ու իմ անօրէնութիւնս չժածկեցի . ըսի թէ Տէ Տէրոջը պիտի խոստովանիմ մեղքերս . ու դուն թողուցիր իմ մեղքիս անօրէնութիւնը” : Ատա . լր . 5 : «Հապա թէ որ խոստովանինք մեղքերնիս , հաւատարիմ ու արդարէ անիկայ մեր մեղքերը թող տալու” : ա . չահ . ա . 9 : «Ճանէ որ մէկը մեղք գործելու ըլլայ , Աստուծոյ քով Խարեխոս ունինք Յիսուս Ք. Քիատոս արդարը ու անարատը” : ա . չահ . ի . 1 . «Ի՞նչովէս որ Աստուած Ք. Քիատոսով մեզի ներեց” : Եահ . դ . 32 : «Ի՞նչովէս որ Աստուած Ք. Քիատոսով ձեզի թողութիւն տրւաւ , անանկ ալ դռւք” : Կառ . դ . 13 : «Ի՞նիկայ Աստուած իր աջ ձեռքովը Առաջնորդու Փրկիչ ըլլալու բարձրացուց , Խարայէլին ապաշխարութիւն և մեղաց թողութիւն տալու” : Գալք . ն . 31 : «Յայտնի ըլլայ ձեզի մարդիկ եղբայրներ , որ ասով ձեզի մեղաց թողութիւն կըքարողուի” : Գալք . ժկ . 38 :

Ավել անոնք մեղաց թողութիւն առնեն ու  
սուրբերուն հետ մասնակից ըլլան՝ ինծի հա-  
ւատալով”։ Գործ. իշ. 18 :

Արդ՝ Շատուծոյ Խօսքին այս պարզ ճըշ-  
մարտութիւններովը կըստիպուինք՝ քահանա-  
յից խոստովանանք ըլլալը ու անոնցմէարձա-  
կում աւնելը չընդունիլ։ Ի՞այց որովհետև  
սխալական մարդիկ ենք, երբոր մէկուն վը-  
նաս մը հասցունելու ըլլանք նէ, պարտաւոր  
կըսեպէնք ինքզինքնիս՝ գործած յանցանքնիս  
երթալու իրեն խոստովանելու՝ Յակոբոս ա-  
ռաքեալին պատուիրածին պէս, “Ո՞եղքեր-  
նիդ մէկովմէկու խոստովանեցէք, ու աղօթք  
ըրէք մէկովմէկու վըայ”։ Յաչ. Ե. 16 :

Ի՞նդոէմ աւետարանական քրիստոնէից  
յայտարարութիւնը հանող հեղինակը, քա-  
հանաններուն մեղաց թողութիւն տալու իշխա-  
նութիւն ունենալը հաստատելու համար՝ այս  
վկայութիւնը յառաջ կըբերէ . “Տէ՛ որ  
մէկուն մեղքը թողուք՝ թողուած ըլլայ ա-  
նոնց . թէ որ մէկունը ետ բռնէք՝ բռնուած  
ըլլայ”։ Յօշ. ի. 22 : Լ. յս համարը և կամ  
Վւետարանին մէջ գտնուած այս իմաստը  
ունեցող տեղերը բացատրելու համար, մէկ  
յառուէ ճառ մը պէտք կըլլայ զընէլ։ Հոս  
միայն մէկ քանի ծանօթութիւններ կընանք  
տալ, որոնք եթէ բաւական ըլլան նէ այս  
նիւթս հասկընալու, յատուկ ճառ մը այս  
բանիս վըայ կըզբենք՝ կատարելուպէս բա-  
ցատրելով դանիկայ:

1. Այս տեղը յիշուած թողովն ու ետքոնելլը ու Վատթեոսին մէջ յիշուած կապելն ու արձակելլը նոյն բանն են : “Եւ ինչքան որ երկրի վրայ կապես, երկինքին մէջ կապուած ըլլայ . ու ինչ բան որ երկրի վրայ արձըկես, երկինքին մէջ արձըկուած ըլլայ” : Վատթ . ժշ . 19 : “Ճշմարիտ կրտեմ ձեզի, Ու երկրի վրայ ինչ որ կապէք երկինքի մէջ կապուած ըլլայ . և երկրի վրայ ինչ որ արձըկէք երկինքի մէջ արձըկուած ըլլայ” : Վատթ . ժը . 18 : “Եւ փչեց անոնց ու ըստ . Շռէք Հոգին Սուրբը . թէ որ մէկուն մեղքը թողուք թողուած ըլլայ անոնց . թէ որ մէկունը ետ բռնէք բռնուած ըլլայ” : Հօհ . ի . 22, 23 :

2. Հոս տրուած կապելու արձըկելու իշխանութիւնը՝ յայտնի է թէ եկեղեցիին վրայ կառւավարութիւն ընելու իշխանութիւն մըն է, և ոչ թէ իշխանութիւն տալ է՝ որ սիալական մահկանացու մարդիկ ուղածնուն պէս որին յաւիտենական մահ՝ որին յաւիտենական կեանք բաժնեն : Ո՛վ որ Վատթէոսի տաննեութերորդ գլխուն տասնեւ հինգերորդ համարէն մինչեւ տասն և իններորդ համարը կարդայ նէ՝ կրտեսնէ այս ըստնուս Ճշմարիտ ըլլալը : Հոն մեր Փրկիչը նախ և առաջ կրտորվեցունէ՝ թէ ինտոր խրատելու ու յորդորելու ենք յանցաւորները, և ինտոր եկեղեցին դուրս ընելու ենք

թէ որ չապաշխարեն նէ . այս խօսքերէն ետև  
անմիջապէս կըսէ թէ՝ երկրի վրայ ի՞նչ որ  
կապէք երկինքի մէջ կապուած ըլլայ , ե՛ւ :  
Աշանակութիւնը պարզապէս այս է . ի՞նչ որ  
ընէք այս իմ զրուցածիս ալէս և այս իմ  
պատուերիս հնագանդելով , ես ալ կըհա-  
ճիմ երկինքին մէջը : Կորնթացւոց եկեղե-  
ցին՝ այս կապելու արձրկելու իշխանութիւ-  
նը գործածեց , երբ Պօղոս տռաքեալին խը-  
րատին համաձայն (ա Կոբնէ . Ե . 1—6 :  
թ Կոբնէ . ի . 6—10 .) հոն յիշուած յանցաւո-  
րը եկեղեցին գուրս ըրաւ . նմանապէս  
երբոր կրկին ընդունեց զանիկայ : Եմէն եկե-  
ղեցի այս իշխանութիւնը պարտաւոր է գործ-  
ածել անոնց վրայ , որոնք կամաւ անհնա-  
զանդութիւն կընեն Քրիստոսի պատուի-  
րանքներուն , և անանկով անպատիւ կընեն  
Վւետարանը :

3 . Կարելի է պիտի ըսէք թէ բոլոր ա-  
սոնք կընդունինք , բայց Քրիստոսի իր ա-  
ռաքեալներուն տուած այս իշխանութիւնը  
որ չօհաննու ի . գլ , 22 , 23 համարներուն  
մէջ կըկարդանք , այս ըսածնուդ տարբեր  
և մասնաւոր իշխանութիւն մըն է՝ միայն ա-  
նոնց տրուած . որովհետեւ Քրիստոսի յա-  
րութիւն առնելին ետև առին , անոր հետ  
մէկտեղ մասնաւորաբար Առլը Հողի ալ  
ընդունելով :

Ըսէնք թէ Ճշմարիտ ըլլայ այս . ինտո՞ւ  
ի \* 7

կըհետեւի ասկէ՞ թէ առանանելը մեղաց թողութիւն տալու իշխանութիւն ունին : Քահանաները առաքեալներուն անմիջապէս յաջորդներն են մի : Թէ որ առաքեալներուն յաջորդներն են նէ, չպիսկոպոսներէն՝ Արքեպիսկոպոսներէն և կաթուղիկոններէն մեծ սեպուելու են :

Դարձեալ ըսենք թէ քահանաները առաքելոց յաջորդներնը այս չհետակը թէ առաքելոց տրուած այս շնորհքը իրենք ալ ունին : Ինչու որ առաքեալները շատ ուրիշ պարզեներ ալ ունէին, որոնք կը խոստովանիք թէ քահանաներուն քովը չկայ : Ուստի ի՞նչ ապացոյց ունիք թէ քահանաները այս պարզելը ժառանգեցին : Պէտք է շատ հասանակ բացառայու ապացոյցներ բերէք մեզ որ համոզուինք թէ այս իշխանութիւնը ունին քահանաները : Այս անանկ իշխանութիւնն մըն է որ ինստրումենտ կանութեան և խելքի դէմ է, անանկ ալ Վւետարանին շատ դլխաւոր ճշմարտութիւններուն հակառակ է : Ուստի կըխնդրէնք որ եկեղեցւոյ քահանաներուն ասանկ մէկ իշխանութիւն մը ունենալուն հաստատուն և որոշ վկայութիւն մը գտնէք :

Առաքեալները շատ շնորհքներ ունեին . ինչպէս բժշկութիւն ընելու, մարդաբէութիւն ընելու, լեզուներ խօսելու, և՛ : Քահանաները այս շնորհքներուն մէկը չունե-

նալէն մենք կրհետեցունենք՝ թէ ան միւս  
շնորհքն աւ չունին :

4. Բայց մենք կատարելապէս որոշ և  
համոզիչ վկայութիւն ունինք թէ այս մեղք  
ներելու և այնպէս յաւիտենական փրկու-  
թիւն պարզեցնու իշխանութիւնը սխալական  
մահկանացուի մը երբէք չորուեցաւ :

ա. Վայր համար որ՝ առաջետները տառնի էշ-  
իստուն չործածուցին բնութագործութիւնը : Եվբոր կրկար-  
դանք իրենց զործքերը և քարոզութիւնը  
նելու եղանակնին, կրտեմնենք թէ մարդիկ  
իրենց կանչելնուն տեղը, ամէն տեղ կըքա-  
րողէին որ ապաշխարութիւն ընեն և Յիսուս  
Քրիստոսի ձեռքովը Վատուժոյ դառնան որ  
թողութիւն գտնեն : Տէ Գործ . Ե . 31 :  
Ժ . 38 : իդ . 18 :

բ. Ո՞ւրդոց տառնի իշխանուն իւ առանձը ո-  
գործածուցը՝ ուղղութիւն բահանակ է բարբ Գո-  
րույ :

կ. Փայտառուն առաջ աւ առաջ է : Մեզի  
պէս մեղսուրի մը մեղքելնիս խոստովանե-  
լով և իւմէն թողութիւն փնտուելով՝ խղճի  
խաղաղութիւն չենք կրնար գտնել : Բայց  
Յիսուս Քրիստոսի ձեռքովը խոնարհու-  
թեամբ և զզ ջմամբ մեղքելնիս Վատուժոյ  
խոստովանելով, անանկ խաղաղութիւն մը  
կըգտնենք և անանկ վատահութիւն մը կու-  
նենանք թողութիւն գտնելնուս վրայ՝ որ  
մարդիկ Վատուժոյ տեղը չդնելնուս համար

ինչ նեղութիւն որ վրանիս դայ նէ՝ յօժարութեամբ կըկրենք :



ԺԵ . Կըհաստուած Աւ Բառեալները յարութիւն ունեն առաջ առաջ . Աւ արդաշները և Աւ Աւագուները :

Այս վարդապետութիւնը Սուլբ Արոց հետեւեալ համարներուն մէջ յայտնի հաստատուած կըգտնենք : «Վերեղմանին ձեռքէն պիտի ապքեցունեմ զանոնք , և մահէն պիտի փրկեմ : Ո՞ւր է քո յաղթութիւնդ ո՛վ մահ . ո՞ւր է քու խայթոցդ ո՛վ գերեզման» . Ուշ . ժկ . 14 : «Ու երկրիս հողին մէջը քնացողներուն բազմութիւնը յարութիւն պիտի առնեն , ոմանք յաւիտենական կեանքի և ոմանք յաւիտենական նախատանքի ու ամօթի» : Դաւիճ . ժը . 2 : «Վս ք վրայ ի՞նչ կըգարմանաք . ինչու որ ժամանակ պիտի գայ՝ որ բոլոր գերեղմանի մէջ եղողները անոր ձայնը պիտի լրսեն , ու դուրս պիտի գան . անոնք որ բարեգործութիւն ըբեր են՝ կենաց յարութեան համար , և անոնք որ չարագործութիւն ըբեր են՝ դատապարտութեան յարութեան համար» : Հօւ . Ն . 28 , 29 :

“Հոյս ունիմ Աստուծոյ՝ որ անոր ատօնք ալ  
կըսուսան թէ արդարներուն և մեղաւորնե-  
րուն յարութիւն առնել պիտի ըլլայ” :  
Դարձ . իդ . 15 : “Եւ Աստուծո որ Տէրը  
յարուց՝ ձեզ ալ պիտի յարուցանէ իր  
կարողութիւնովը” : ա Առնել . կ . 14 : Տէ-  
ւա ա Կորնել . ժե Քլուան բուլը :

Բայց ընդգեմ աւետարանական քրիստո-  
նեից Հայուաշալութեանը զրուցածին նայե-  
լում մեռելոց յարութիւն առնելը բոլորովին  
Քրիստոսի մարմինը իրօք և խակապէս ըն-  
դունելէն կախեալէ . անսանկ որ գոյափո-  
խութեան վարդապետութեանը չհաւատա-  
ցողները բաւական փաստ մը չեն կրնար տալ  
մեռելոց յարութեանը հաւատալնուն : Ասի-  
կայ Թէպէտե կրնայ ըլլալ որ վաղեմի մո-  
լորութիւն մը եղած ըլլայ , սակայն այս  
տետրակը կարդացողներէն շատերուն “նոր-  
աձայն վարդապետութիւն” մը պիտի երեկի .  
և այս աստուծարան հեղինակին խօսքերը  
սիսալ կըհասկըսունենք չկարծուելու հա-  
մար , իր զրուցածը հոս կըդնենք :

“Նաղորդութեան խօրհութեալ Քրիստոսի մար-  
մին և արիւն չճանչցողը՝ մարդոյս մարմնոյն յա-  
րութիւն առնելուն իրաւունք չկրնար գտնել . ո-  
րովհետեւ Քրիստոս ըստա . “Որ ուտէ զմարմին  
իմ և ըմպէ զարիւն իմ” , ունի զկեանս յանձինս  
(յաւիտենականս) , և ես յարուցից զնա յաւուրն  
յետնում” : Եւ յարութիւն ըլլայ նէ , “դա-

տաստան ալ չըլլոր . առանց դատաստանի ալ հա-  
տուցում չըլլոր” : Յայտնաբառ . առաջնուն . երես .  
27 :

Այս վարդապետութեանս նայելով ով  
որ Վրիստոսի մարմինը չուտե՞և և ով որ իր  
արիւնը չի Ա, նէ , անոր մարմինը յարու-  
թիւն չառներ : Վսոր նայելով բոլոր հեթա-  
նոսները՝ որ թուով բրիստոնեից երկուքին  
չափ կ ան , և բարօր անհաւատները յարու-  
թիւն չպիտի առնեն : Վսոր նայելով՝ Վրիս-  
տոսի գալուստե՞ն մինչև այս օրս աշխարհիս  
երեսը զանուաղ ամեն երկրի և ամեն ազգի  
աւետարանական բրիստոնեաններն ու յա-  
րութիւն չպիտի առնեն . վասն զի Վրիստո-  
սի բնական մարմինը չեն ճաշակեր , այլ մի-  
այն իր խորհրդական մարմինն ու արիւնը կը  
ճաշակեն :

Ուրեմն այս աստուածաբաննը՝ չորսպարծ-  
ներուն յարութեանը չհաւատար , միայն  
թէ իր հաւատքէն ըլլան : Հայրապետներէն  
ումանք՝ այս վարդապետութիւնը զուցէ կըն-  
դունեին . բայց այս մեր հեղինակը՝ իր բանած  
սկզբունքներուն նայելով ընդունելու չեր  
ասիկայ՝ մինչև որ առաջ քննելու նայելը թէ  
“ընդհանուր եկեղեցին միապէս կընդունի այս  
բանը սկիզբէն մինչև հիմա” : Եախ և առաջ  
պէտք է որ ընդհանրական եկեղեցին ի՞նչ  
ըլլալը որոշէ՞թէ որ կընայնէ . անկեց ետքը

փնտուելու է՝ թէ ընդհանրական եկեղեցին այս վարդապետութիւնը կընդունէ՝ մի աւու բարի մշշ և անու ուղղ իտունիւնը մատուցանուն է : «Օգոստինսի յաղագս քաղաքին Աստուծոյ», և «Հայրապետէք» (տպեալ՝ ի Օ.միւռնիս 1845) զրբերէն (ՏՇ Պատմ էլ- Ավալ. Պատ 1.) կիմանանք թէ հայրապետներէն ոմանք կրհաւատ ոյին՝ թէ աւոնց Հաղորդութեան կամաց կամ էրանունը յարութիւն չառնուիլ, յու արքայութիւն չերթը ցուիլ, և անոր համար մանկունք և տղայը ալ Հաղորդութիւն առնելու են . բայց մէկ տեղէ մը չենք կրնար գտնել թէ անանկ կը հաւատային որ Հաղորդութիւն չառնողը հապճնի յարաւելուն չառներ : Բայց կարելի է քանի մը հայրապետներ կըրբունէին այս վարդապետութիւնը . վասն զի մեկդմէկու հակառակ բաներ ընելը զարմանալի բան չէ անոնց մէջ : Ա ասն որոյ մեր աստուածաբան հեղինակը իր այս վարդապետութեանը ուղղափառութեան գլխաւոր նշաններէն մէկը, որ ընդհանրական եկեղեցին կատարեալ մատուցանունը ընդունիլն է, կարող չէ հաստատել :

Բայց ըսենք թէ նախնի Հայրապետներուն ամէնքն ալ միաբան կընդունէին ընդդէմ աւետարանական քրիստոնէից Հայրապետութեանը այս վարդապետութիւնը . բայց որովհետեւ Տրիտենդեան ժողովոյն բո-

լոր հայրապետները (ՏՇՇ Հայութող ու ունչ Գալա-  
խ էջմիածն, Պատ. 1) նղովեցին տղայոց Հաղոր-  
դութիւն առնել պէտք է, բառզները, վասն  
որոյ ասիկայ իրեն անյաղթ գժուարութիւն  
մը կըլլայ այս վարդապետութեանը ուղղ ա-  
փառութիւնը հաստատելու :

Բայց ուրիշ մէկ գժուարութիւն մըն ալ  
կայ : Որովհետեւ առաջին դարերու հայրա-  
պետներուն զըրեթէ բոլոր զըրութիւնները  
կորսուած են, չենք զիտեր թէ աս հեղինա-  
կը ինտոր կընայ քայլ մը յառաջ երթալ  
վերը մեր իրեն յանձնած քննելու ու ոլո-  
շելու գործին մէջ, բայց այս մեծ գժուա-  
րութիւնը իրեն կի յնայ քաշել՝ ոչ թէ մեղի :  
Վստուծոյ Խօսքին ապահով առաջնորդու-  
թիւնը ձգող մարդը ինչ ճամբայ բռնէ նէ,  
հարկաւ ասանկ անյաղթելի գժուարութիւն-  
ներու ու անմտութիւններու մէջ կի յնայ :

Այս “անորաձայն վարդապետութեան” մէկ  
ուրիշ հետեւութիւնն ալ նայինք : Որով-  
հետեւ այս յայտարարութեանս հեղինակը  
մէկ կերպով մը իր խելքին հաճելի եղածին  
պէս կըհաստատէ թէ ընդհանրական եկեղե-  
ցին ասանկ կըհաւատոյ, ասկէց կըհետեւի  
թէ՝ որ եկեղեցին որ այս վարդապետութիւ-  
նը չընդունիր նէ, ընդհանրական եկեղեցին  
չէ : Եկուր տես որ ոչ Պապականները և ոչ  
Հռոյները, ոչ Հայերը և ոչ Ծրադէսդանթ-  
ները կընդունին ասիկայ : Ուստի և մեր այս

Հեղինակը մեծ փառքի և պատույ մէջ ե-  
ղած կըլսոյ , ինքը մինակ ըլլալով ընդհան-  
րական եկեղեցին : Ամէ որ այս վիճակին  
ձանձրւանայ նէ , կազատենք դինքը միայն  
այս խրատը տալով որ Վատուծոյ Խօսքը  
ձեռքը բռնէ իբրև “ըստ իր ոտացը և ձը-  
րագ իր Ճամբան” :

Վհա կրտեսնէ կարդացողը թէ շատ հըռ-  
չակաւոր գիտնական մը՝ ի՞նչ յիմարութիւն-  
ներու և տղայական անմոտութիւններու մէջ  
կի յնայ , Վատուծոյ տուած այն մի միայն ա-  
ռաջնորդը արհամարհէ լովը : Ե.յս հեղինակը  
չկընար փախուստի Ճամբայ բռնել ըսելով  
թէ ես այս վարդապետութեանը չեմ հաւա-  
տար , ես միայն հաստատեցի զանիկայ ցու-  
ցընելու համար՝ թէ աւետարանական սկզբ-  
բունքներէն հարկաւ կըհետեի այս վար-  
դապետութիւնը . վասն զի եթէ չհաւա-  
տար որ Վ.րիատոսի այս խօսքը . “Ով որ իմ  
մարմինս ուտէ , և իմ արիւնս խըմէ” յաւի-  
տենական կեանք ունի՞ ու ես յարութիւն  
առնել կուտամ անոր ետքի օրը” կըսոլվե-  
ցունէ թէ մարմինի յարութիւնը , Տէրոջը  
մարմինն ու արիւնը նիւթականապէս ուտե-  
լէն ու խմելէն կախեալ է , ինչո՞ւ կըհա-  
մարձակի այն համարը այս կերպով յառաջ-  
բերել , քանզի ասանկ՝ Վատուծոյ Խօսքը  
ստութիւն պաշտպանելու համար գիտու-  
թեամբ կըգործածէ , որ արդարև շատ սոս-  
կալի մեղք մըն է :

Ճ. Ա. Կը Հայունապետ գուշակ յահանական իշխանութեան և յահանական գուշակ առաջարկադատութեան, և Առաջարկադատութեան մասնակի է ։

**Ասիկայ յայտնապետ կըսորվինք մեծատանը և Դաղարութին առակեն :** “Ղ. Ա. Ժ. 19—31 : Երբոր մեծատունը մեռաւ, անմիջապետ աչքերը տանջանաց մէջ բացաւ . և Դաղարոս մեռնելուն պէս՝ Արքահամու զոգը զնաց : Ուկ վիճակեն միւսը անցնիլը անկարելի բան է, ինչպէս կերեւի բոան և վեցերորդ համարեն : «Ուեր մէջը ու ձեր մէջը մեծ անդունդ կայ . թէ որ ասկէց ձեզի անցնիլ ուզենք չեն կընար . ու ոչ ալ անկեց մէկը՝ մեզի անցնիլ” : Ուեր Փրկիքը՝ խաչին վրայ ալ հաստատեց այս նոյն Ճշմարտութիւնը՝ զեղջի եկող աւաղակին բոած այն խօսքովը, թէ «Ղուն այսօր իմ հետո զբախտին մէջը պիտի ըլլաս” : “Ղ. Ա. Խ. 43 : Եւ Առքը Գրոց մէջ՝ մահուան ու գալու աշխարհին վրայ եղած բոլոր խօսքերը համաձայն են այս Ճշմարտութեանս, և կըհաստատեն թէ՝ մեռնելին ետքը հաւատացեալը անմիջապետ իր յաւիտենական և անփոփոխ երանութիւնը կըմտնէ, և չհաւատացողը ու անօրէնութիւն գործողը՝ իր անփոփոխ դաստավարութեան աշխարհը կերթայ :

**Մտիկ ըրէ՝ Աստուծոյ ձայնին՝ որ կըսէ թէ քրիստոնէին այս մարմինէն ելլելը՝ Աստուծոյ քով մտնել է :** Ք Կոբան. Ե. 1, 8 :

“Եւլուլու ու Վրիստոսի հետ ըլլալու փա-  
փաքիլը էվելօք աղէկ կըսեպէմ”։ Փէնու .  
ա . 23 : “Ու երկինքէն ձայն մը լսեցի որ  
կըսէր ինծի , Վրէ ։ երնէկ ան մեռելնե-  
րուն որոնք ’ի Տէր ննջեցին հիմա . ասիկայ  
կըսէ շողին , ինչու որ իրենց աշխատու-  
թենէն հանգչեցան”։ Յայտ . ժդ . 13 : “Եր-  
դար մարդը մեռնի նէ , յոյսը չոչնչանար”։  
Առաջ . ժա . 7 : “Չարը իր ամբարշուու-  
թիւններուն համար կըվռնուի . բայց ար-  
դարը մեռնի նէ՝ յոյս կընէ”։ Առաջ . ժդ .  
32 : “Եւ ատ անշահ ծառան դուրսի մութը  
հանեցէք . հոն պիտի ըլլայ լալ ու ակռա-  
ները կըճըռցունել”։ Մատու . ին . 30 : “Քն  
որ ամբարշուութիւն կընէ թող ամբարիշո-  
ըլլայ . ու ան որ աղտոտ է թող աղտոտ մը-  
նայ . ու ան որ արդար է թող արդար մը-  
նայ . ու ան որ մաքուր է թող մաքուր մը-  
նայ”։ Յայտ . ին . 11 :

**Արդ՝ Կստուծոյ Խօսքին** այս վկայութիւն-  
ները , որոնց ամենը նոյն բանը կըհաստա-  
տեն , կըցուցընեն մեղի՝ որ մարդկային հը-  
նարքներ են այն ամեն վարդապետութիւննե-  
րը , որոնք կըսորվեցընեն որ երբոր մարդս  
մեղաւոր մեռնի , անկէ ետև ալ կընայ սըր-  
բուիլ ու փրկուիլ , եկեղեցիին օժանդա-  
կութիւնովը , ողորմութիւններով և ուրիշ  
բարերարութիւններով ու պատարագ ընել  
տալով : Այս վարդապետութիւնը՝ չէ թէ  
միայն Կստուծոյ Բանին հակառակ կըսէ-

պե՞նք , այլ և քըրիստոնէութիւնը և ուղիղ  
բարոյականութիւնը կործանող վարդապե-  
տութիւն մը կըհամարինք զանիկայ : Ա ասն  
զի՞ ան որ կըհաւատայ թէ հեռաւլու եր-  
կրնայ փրկուիլ , ալ ի՞նչ վախ կունենայ ան-  
հոգութեամբ և չարագործութեամբ անցու-  
նելու իր կեանքը այս աշխարհիս մէջ :

Երբոր Տէրը այն վերջին մեծ օչը կեն-  
դանիները և միուեալները դատելու դայ ,  
բնաւ մէկը դժոխքէն արքայութիւն՝ արքա-  
յութիւնէն դժոխքի փոխելու համար չպի-  
տի դայ , հապա երկու շատ տարբեր դիտա-  
ւորութիւններ կատարելու համար պիտի  
դայ :

1 . Մարմինը յարութիւն առնելով ու  
կրկին հոգիին հետ միանալով՝ երանութեան  
կամ թշուաւութեան ընդունակութիւննին  
պիտի էվելնայ , և ամէն մէկուն վիճակը՝ թէ՝  
երանութեան և թէ թշուաւութեան պիտի  
կատարելագործի :

2 . Դատաստանին օրը՝ Կատուծոյ ահա-  
ւոր և կատարեալ արդարութիւնն ու իր  
անհուն և սքանչելի ողորմութիւնը մեծու-  
թիւնով և փաւըով երեալու համար է .  
ուսումնական՝ իր ժողովուրդը փրկելուն մէջ ,  
և ուսումնական՝ իր հակառակորդները հը-  
րապարակաւ դատապարտելուն մէջ : Ի՞նա-  
տենը բոլոր մարդ բային աղքը , հրեշտակ-  
ներն ալ ու սատանաները պիտի տեսնեն  
Կատուծոյ արդարութեանը կատարելութիւ-

նը , որով ամէն անիրաւութիւններու հարստահարութիւններու և ամէն չարագործութեան արդար պատիժը պիտի տայ : Տէս Ծու. 6, 15 : Ծոյս ի. 12 : թ Տէս. 7. 1 : Առաջ. 8. 3—6 :



Ժ. Տ. ՚ Ե Ա Շ Ե Ր Ա Յ ՚ Ս Ո Ւ Ր Բ ՚ Գ Ե Ր Ա Յ ՚ , այսինքն  
Ն է ի ւ ՚ Ե Ր ՚ Կ ա ս ի ա ր ա ւ ո ւ լ ՚ Ք ա յ ն ՚ ւ կ ա ս ս ա ւ ո ւ լ ՚ ի ւ ն է ն ՚ :

Կըհաւատանք որ փրկութեան հարկաւոր եղած ամէն բան կայ անոր մէջը , և թէ պարտաւոր ենք անոր մէջը չգտնուած բաները՝ հաւատոյ էական մասն չափել : Ոուրբ ՚ Դ ի ր ք ը մեր հաւատքին կանոնը ըլլալուն համար՝ կըբաղձանք որ անոր աշխարհաբառն ալ ձեռքերնիս գտնուի : Ո՞էկ ՚ Ե ր կտակարան մը կայ աշխարհաբառի թարգմանուած , Գարիդ տպուած՝ 1828ին . ուրիշ մըն ալ կայ Զմիւռնիա տպուած 1842ին , մէկ մըն ալ կայ Մոսկուա տպուած 1834ին , և մէկ ուրիշ մըն ալ կայ Կալկաթա տըպուած 1839ին : Շնդդէմ աւետարանական քըրիստոնէից Հայուարարութիւնը հրատարակու հեղինակը կըսէ (Եղէս 35, 36) թէ մեր զործածած թարգմանութիւնը ծուռ է , որ ինքը բնագրին հետ բաղզատեր տարբեր է զտեր : Ո՞ի թէ ըսել կուղէ թէ ասոնք բոլորն ալ ծուռ թարգմանուած են : Կրիստոնէնք որ

ցըցունէ մեզի թէ ո՞ր գլուխը և ո՞ր համարը  
ծուռ թարգմանուած է : Կըյուսանք թէ մէկ  
քանիներնիս քիչ ատենէն կըսորվինք Եւ-  
տուածաշունչին բնադիր լեզուները . և ո-  
րովհետեւ ամէն բանէն աւելի կըփափաքինք  
կատարեալ ճշմարտութիւնը ստուգել ,  
շնորհակալ կըլանք՝ թէ որ այս յայտարա-  
րութեան հեղինակն ալ մեզի քիչ մը օգնու-  
թիւն ընէ : Երանին թէ ինք իր ձեռօքը  
թարգմանէր Առւրը Գիրքը : Թէ որ բաւա-  
կան հմտութիւն չունի նէ Երբայեցերէնի և  
Հյունարէնի՝ որ անոնցմէ, թարգմանէ , թող  
մեր գրաբառ Եստուածաշունչը թարգմանէ ,  
և մենք պատրաստ ենք շնորհակալութեամբ  
ընդունելու : Ենք Եստուածաշունչին որ  
տպարանէն ելելը չենք փնտուեր , այլ մի-  
այն հարազատ թարգմանութիւն ըլլալը կը  
նայինք :

**Եստուածաշունչը** մի միայն կանոն հաւա-  
տոյ ընդունելնուս փաստերը՝ նոյն ինքն Եւ-  
տուածաշունչին մէջէն են :

1. Եստուածաշունչը իսուրեալ իւնոն է :  
“Թէ որ մէկը խօսի նէ՝ Եստուծոյ պատ-  
գամներուն պէս թող խօսի” : ա Պէտք . դ .  
11 : «Ինչու որ դուն մանկութենէ Առւրը  
Գիրքերը գիտես , որոնք կրնան իմաստուն  
ընել քեզ փրկուելու : Են ամէն գիրքերը  
Եստուծոյ շունչն են , և շահաւոր սորվե-  
ցունելու համար , յանդիմաննելու համար ,  
շտկելու համար , ու արդարութեան խրատե-

լու համար . որ Աստուծոյ մարդը կատարեալ  
ըլլայ՝ ամէն բարի գործքերու մէջ հաստատ-  
ուած” : Ի Տէւ . Կ . 15—17 : “Եւ աս երկին-  
քէն եկած ձայնը մենք լսեցինք , որ անոր հետն  
էինք ան սուրբ լեռանը վրայ : Եւ աւելի  
հաստատուն ունինք մարդարէական խօսքերն  
ալ . որ աղէկ կընէք թէ որ անոր տաք խնլ-  
քերնիդ , որպէս թէ մէկ Ճրագի մը որ խա-  
ւարային տեղը լրյս կուտայ , մինչև ցորեկը  
լուսաւորէ՝ ու արուսեակը սրտերնուդ մէջը  
ծագէ” : Ի Պէտք . ա . 18 , 19 : “Երազ ու-  
նեցող մարդարէն՝ թող իր երազը պատմէ .  
և ով որ իմ խօսքս ունի նէ , թող իմ խօս-  
քըս Ճշմարտութիւնով պատմէ . յարդը ցո-  
րենին քովը ի՞նչ է՝ կըսէ Տէրը” : Երէւ .  
իդ . 28 : Տէւ . և . Ասուլ . իդ . 29 : Ասուլ .  
Ճժը . 9 : {Յօ: . Ժի . 48 : Ասուլ . Ժը . և  
Ճժը :

2 . Աստուծուածունու ուն- ուն- ուն- ուն- ուն- ուն-  
ուն հարուստ սորոշունունու ու , ու ունուն ու  
ուրունունունու :

“Քու խօսքդ իմ ոտքերուս Ճրագն է , ու  
իմ շաւիդիս լոյսն է : Քու խօսքերուդ յայտ-  
նուիլը լրյս կուտայ . ու միամիտնելը իմաս-  
տուն կընէ” : Ասուլ . Ճժը . 105 , 130 : Օձէ  
որ Աստուծաշունչը ոմանց հաստատածին  
պէս մութ ու դժուարիմաց զիլք մը ըլլար ,  
հոս տեղը զիշերուան և խաւարի նմանեցու-  
նելու էր Դաւիթ , և ոչ թէ լրյսի ու Ճը-  
րագի : “Եւ այս խօսքելս սրտերնուդ ու

հոգիներնուղ մէջը դրէք . և դանոնք ձեւ  
 քերնուղ վրայնշան կապեցէք . ու աչքեր  
 նուղ առջևէն անդին մի տանիք : Եւ դանոնք  
 ձեր զաւկըներուն սորվեցուցէք , տունը նրս  
 տած ատենդ , ճամբան քալած ատենդ ,  
 պատկած ու ելած ատենդ անկէ խօսելով”:  
 Երբ . Օքն . Ժ . 18, 19 : “Ի . յս օրէնքներուն  
 զիրքը բերնէդ չէուացւնես , հապա գիշեր  
 ցորեկ ատոր վրայ մտածես . որ անոր մէջը  
 բոլոր գրուածներուն պէս ընելը սորվիս . որ  
 անատենը բու ճամբաներդ շտկես ու խե  
 լամուտ ըլլաս” : ՀՅԱԿ-այ . ա . 8 : “Լըրանի ան  
 մարդուն” որ ամբարիշտներուն խորհուրդը  
 չերթար , ու մեղաւորներուն ճամբուն մէջ  
 չկենար , ու ծաղը ընողներուն նստած տեղը  
 չնստիր . հապա անոր կամքը Եստուծոյ օ  
 րէնքին մէջն է . ու գիշեր ցորեկ անոր օ  
 րէնքին վրայ կըմտածէ” : Առաջ . ա . 1, 2 :  
 “Դնչու որ ասոնք թեհսաղընիկէին մէջ ե  
 ղողներէն շատ աղնիւ մարդիկ էին , որ Ես  
 տուծոյ խօսքը բոլոր սրտանց ընդունեցին .  
 ամէն օր գիրքերը կըքննէին թէ՝ աս բանե  
 րը ասանկէ մի” : Գործ . Ժէ . 11 : “Ոլ ասն  
 զի՞ որովհետեւ Եստուծոյ իմաստութիւնովը  
 աշխարհ չճանչցաւ զԵստուծ իմաստու  
 թիւնով , Եստուծ հածնցաւ քարոզու  
 թեան յիմարութիւնովը հաւատացեալները  
 ապրեցունել” : ա կողնն . ա . 21 :  
 “Գիրքերը քննեցէք . ինչու որ դուք անոնց  
 մով կըսեպէք յաւիտենական կեանքը ունե”

նալ . և բուն անոնք են որ ինձի համար կը վկայեն ; որոնց մով որ կրտեալէք՝ կեանք ու նենալ” : Հու . Ն . 39 : “Արնեկ անոր՝ որ կը կարդայ կամ կըլսէ աս մարգարէութեան խօսքելը , և կըպահէ ինչ որ ասոր մէջը զրած է . ինչու որ ժամանակը մօտ է” : Հայու . ա . 3 : Տ . Կ . Հայու . Ժ . 14, 15 : ա կորնէ . ա . 21 : Երէն . դ . 14 15 :

3 . Այսուհետեւ առաջիւղած ենք Աստուծոյ նօսուն մըսոյ բան եւ վայրութեւն իստ անիւն բան իւ պահանջութեւն եւ վայրութեւն :

Վասն որոյ պարտաւոր ենք զանիկայ մի այն բունելու , և մարդոց աւանդութիւններուն հաւատոյ իրերու մէջ վրանիս ունեցած իշխանութիւնը հերքելու : “Չեղի պատուիրած խօսքիս վրայ բան մի էվելցունէք , և անկէ բան մի պակսեցունէք . մեր Տէր Աստուծոյն հրամանները պահեցէք , որոնք ես ձեղի կըպատուիրեմ” : Երէ . Օքէն . դ . 2 : “Ենիկայ պատախան տուալ ու ըսաւ անոնց . Հապա դուք ինչու Աստուծոյ պատուիրանները զանց կընէք՝ ձեր աւանդութեան պատճառովք : Ինչու որ Աստուծ ըսաւ . Քու հայրդ և մայրդ պատուէ : Եւ ան որ հայրը կամ մայրը կըբամբասէ , մահով թող մեռնի : Ու դուք կըսէք , Ով որ իր հօրը կամ իր մօրը բսէ թէ , Են բանը՝ որ ինձմէ պիտի շահիս , Աստուծոյ տալու ընծայ է . ու իր հայրը և մայրը չպատուէ նէ ազատ է . և ասանկ ձեր աւանդութեանը համար Աստու-

ծոյ խօսքը բանի տեղ չէք դնել” : Վարչ .  
 ԺԵ . 3—6 : “Պարապ տեղը իս կըպաշտեն .  
 մարդոց պատուիրած վարդապետութիւնները  
 կըսորվեցունեն : Վստուծոյ պատուիրանքը  
 թողեր էք , մարդոց աւանդութիւնը կըբռու-  
 նեք” : Վարչ . Է . 7 , 8 : “Բայց թէ որ մենք  
 կամ երկինքէն հրեշտակ մը մեր քարողածէն  
 աւելի՝ աւետարանը քարողելու ըլլայ նէ ձեւ  
 զի , նզովեալ ըլլայ : Խնչպէս որ առաջ ը-  
 սինք , հիմա ալ նորէն կըզբուցեմ . թէ որ  
 մէկը ձեր առածէն աւելի՝ աւետարանը քա-  
 րողելու ըլլայ նէ ձեզի , նզովեալ ըլլայ” :  
 Վարչ . 8 , 9 : “Եւ ես կըվկայեմ ամէնուն ,  
 որ աս գիրքին մարդարէական խօսքերը կը-  
 լսէ . թէ որ մէկը ասոր վրայ բան մը կէ-  
 վելցունէ , Վստուած ալ անոր վրայ կէվել-  
 ցունէ ան եօթը պատուհամները՝ որ աս գիր-  
 քին մէջը զրուած է . և թէ որ մէկը աս գիր-  
 քին մարդարէական խօսքերէն բան մը կը-  
 պակսեցունէ , Վստուած ալ անոր բաժինը  
 կըպակսեցունէ ու կըկտրէ կեանքին ծառէն  
 ու սուբրերուն քաղաքէն , որ աս գիրքին մէ-  
 ջը զրուած է” : Յայտ . իր . 18 , 19 :



Ահա եղբարք ասոնք են մեր հաւատոյ  
 այն գլխաւոր սկզբունքները , որոնց համար

է քաշած հալածումնիս : Ա ակայն չենք կը բ-  
նար ուրանաւ զանոնք . վասն զի ճշմարտու-  
թեան դէմ չենք կը նար կենաւ , հապա հը-  
նազանդ ենք ճշմարտութեան , ինչու որ նոյն  
ճշմարտութիւնը մեզ պիտի ազատէ : Յօհ .  
ը . 32 : Երբ մարդիկ մեզմէ պահանջեն որ  
Աստուծոյ պատուիրանքներէն ապստամ-  
բինք , և բուն մեր խղճերուն դէմ մեղան-  
չենք , մենք Աստուծոյ հեազմնդելու ենք  
առաւել , քան թէ մարդոց : Չեզի կը բո-  
ղոքենք և ձեզի կը հարցունենք նրն է Աս-  
տուծոյ խօսքին աւելի համաձայնը . հոս  
մեկնած վարդապետութիւններնիս , թէ  
անոնք՝ որ մեր հալածիշները կը պահանջեն  
մեզմէ որ ստորագրենք : Այս գիտնալով որ  
Ք.րիստոսի առջեւը դատապատանի պիտի ել-  
լենք , և ամեն մէկերնիս իր անձին համար  
հաշիւ պիտի տայ , եռանդով ճշմարտութիւնը  
սորվելու ետեւէ եղանք : Աստուծոյ խօսքին  
մէջ գտանք զանիկայ , և կը ուսանք Աստուծոյ  
շնորհօքը՝ և ոչ թէ մեր զօրութիւնովը որ  
տկարութիւն է , անոր մէջը հաստատ կե-  
նաւ մինչեւ վերջը : «Ճ'արտարութեամբ հը-  
նարուած առասպելներու չենք հետեւիր» ,  
այլ «օրհնեալ Աստուծոյ փառաւոր աւետա-  
րանին» : Ասք բան խօժած չունինք Ք.րիս-  
տոսի եկեղեցին մէջ : Աստուծոյ օրհնեալ  
խօսքին մէջ գտանք քրիստոնէութեան Հին  
ճշմարտութիւնները . այն ճշմարտութիւննե-  
րը՝ որոնք Ք.րիստոս և իր առաքեալները

սորվեցուցին . այն ճշմարտութիւնները՝ ուրո՞նք սուրբ մարդիկ Առուրբ Հողիէն շարժուած խօսեցան . և կըտեսնենք որ առներ աւելի ազնիւ , աւելի պատուական և առաւելարժանի են աս հասարակ ընդունուելու , քան թէ մարդկային աւանդութեանց այն նորաձեւ բաները՝ որոնցմով այս հին ճշմարտութիւնները այս չափ ժամանակ ծածկուեցան : Փառք և Վահութիւն Շատուծոյ , որ զանոնք յայտնեց մեզի : Կըխնդրենք որ այս տետրակս կարդացողներուն ամենքն ալ քըննեն նային՝ թէ այս բաները ասանկ չե՞ն մի : Խիզգճերնուղ ձայնին և Վատուծոյ Խօսքին մտիկ ըրէք : Եւ գիտնալով որ ճշմարտութիւնը վերջապէս պիտի յաղթէ՝ և յոյսերնիդ ճշմարտութեանը հեղինակին և պաշտպանին վրայ զնելով , առանց վախնալու ՈՒՆԻՖ և ՇԵՄԵՐԻՑ ընտրեցէք : Եւ ան որ հրաման ըրաւ խաւարէն լոյս ծագելու , մեր ամենուն սրտին մէջ ալ Վատուծոյ փառքին գիտութեան լոյսը ծագէ , չիսուս Վրիհատուի զիմաց . ամեն :

Դ ԿՈՍՏԱՆԴՆԱՔՈՎՈՒՍ

ԱՊՐԻԼ 2 . 1846 .





---

**1846**

---